

ԱՄՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿԵ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ ՏԱՆ ԿԽԵԿՈՒՑ


Ա Ի Ե Տ Ի Ք

ԲՈՎԱՆԴԱԿԱԽԹԻԻՆ

Էջ

| | |
|--|---------------------------------|
| Ի Սպաս Ճշմարտութեան | Խմբագրական 72 |
| Աստուծոյ զոյութեան տրամաբանական | |
| ապացուցանելիութիւնը | Գէորգ վ. Լոյնքենն 76 |
| Լացի Գիւեր | Հրաչ Քաջարենց 80 |
| Զանգակը պատերազմի կը տանին | Գիսուկ 82 |
| Լատին Առաքելութիւնների գործունեութիւնը | |
| Հայոց և Վրաց մէջ | Առաքել Սարսւխան 83 |
| Գիտելիքներ միաբանող եղբայրներու | Marc-Antoine v. d. Oudenrijn 88 |
| գրութեանց վրայ | |
| Բրիտաննեան Գերեզմաննեն անդին | Վարդան վ. Թէքէհան 91 |
| Վաւերաբուղբեր - Հայաստանի Խօխաններն | |
| ու Մելիքները՝ Հռոմի Ս. Պապին | Մհարուց վ. Թերզեան 96 |
| Լուրեր Կարողիկէ Աշխարհէ | 99 |
| Լուրեր Պատրիարքարանէ, Թեմերէ, Առաքելութիւններէ | 101 |
| Տիրունի | 104 |





ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐՔ
Հ ՀՕՅ ԿԱՐՈՂԻԿԵ ՊԱՏՐԻԱՐքութեան
ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

A V E D I K
REVUE MENSUELLE
P A T R I A R C A T |
A R M É N I E N C A T H O L I Q U E

ԺԵ. ՏԱՐԻ

ՄԱՅԻՍ-ՅՈՒՆԻՍ 1948

ԹԻՒ 5—6

ԽՄԲՈԼԳԲԱԿԱՆ

Ի ՍՊԱՍ ՃԵՄԱՐՏՈՒԹԵԱՆ

Քրիստոնէութիւնը՝ որ իր էութեամբն խկ կը ձգտի խաղաղութիւն և համամարդկային եղբայրակցութիւն հաստատելու, սկիզբէն ի վեր եղած է գերազանցօրէն պայքարի կրօնք մը. վասն զի այդ իր գերագոյն նպատակներուն հասնելու համար, գաղափարներու և ապրումներու արմատական յեղաշրջում մը քարոզած է և աշխատած է զայն իրագործել ի գին ամէն զոհողութեան:

Հռոմէական կայսրութիւնը ջանացած է այդ հոգեւոր յեղափոխութիւնը խեղթել իր նիւթեական աշխարհասասան զօրութեամբը, և ի վերջոյ պարտուած է անկէ, որովհետեւ անհնար է որ նիւթը սպաննէ ոգին: Սուրի թշնամիներէն ետք, անխնայ մաքառած են անոր դէմ փիլիսոփաներն ու իմաստակները, և յաջողած են լոկ ալ աւելի զօրացնելու Քրիստոնէութեան ներքին կառուցուածքը:

Ինչպէս անցեալին նաև այսօր, նիւթի և մտքի ուժերը կը պայքարին Եկեղեցիին գէմ նորանոր յաղթութիւններու առիթ ընծայելով անոր. որովհետեւ գարերու ընթացքին միշտ պիտի իրագործուի Քրիստոսի խօսքը. «Դժոխքի զօրութիւնը զայն պիտի չյաղթահարէ»:

Այս ընդդիմադիր ճակատին մէջ կա՞ նուե ներքին քայքայիչ ուժեր, որոնք ամենավտանգաւոր գրոհը կու տան ճշմարիտ Եկեղեցիին դէմ: Կաթողիկէ Եկեղեցիին առընթեր ու ընդդիմ կը կանգնին տասնեակ մը այլազան օրթոսոքս Եկեղեցիներ և մօտաւորապէս երեք հարիւր քսաննեհնգ տեսակ բողոքական ազանդներ: Մեր մէջ այդ ընդդիմադիր քրիստոնէութիւններն են հայ կաթողիկէն, հայ առաքելական կոչուած էջմիածնական Եկեղեցին և բողոքական կարգ մը ազանդներ, որոնց մէջ տիրական է հայ աւետարանական միութիւնը (Armenian Evangelical Union of Syria and Lebanon) զոր կը զեկավարէ «ամերիկեան պորտը» (American Board of Commissioners for Foreign Missions).

Ենթակայականորէն նկատի առնելով Եկեղեցական այս հակամարտութիւնը, զայն շատ բնական կը գտնենք: Ամէն Եկեղեցի որ համոզուած է թէ ճշմարտութեան աւանդապահն է, պարտաւոր է զայն տարածելու բովանդակ մարդկութեան մէջ, վասն զի ճշմարտութիւնը ընդհանրական է իր էութեամբ, և իրեւ այդ՝ սահմանուած է մտային և հոգեկան ապրումն ըլլալու ամէն բանաւոր էակի, և ոչ թէ որոշ ազգի կամ ցեղի մը անհատներուն: Այս է նաև վերջին կամքն ու պատգամը Քրիստոսի. «Գացէք այսուհետեւ աշակերտեցէք բոլոր ազգերը, մկրտացէք զանոնք... սորվեցուցէք անոնց պահել ամէն ինչ, զոր

ձեզի պատուիրեցի. և ահաւասիկ ես ձեզի հետ եմ ամէն օր, մինչև աշխարհիս կատարածը (Մատթ. իլ. 19):

Հետեւաբար բոլորովին անիմաստ է իրեւ «մարդուսներ» այսպանել այս կամայն համայնքին քարոզիչները, որոնք համոզուած են թէ ճշմարտութեան պատգամ աւորներ են: Այդ ոյպանիչները կը հակառակին նոյնինքն Քրիստոսի, որ Սիմոն Պետրոսի և Անդրէասի ըստած էր. «ինձի հետեւեցիք, և ձեզ մարդուսներ» (Մատթ. Ա. 19.Մարկ. Դ17):

Սակայն եթէ ենթակայական կերպով օրինաւոր է ամէն համայնքի քարոզիչներուն իրենց համոզումները տարածել իրեւ քրիստոսատուր ճշմարտութիւններ, ցարչափ ուղղամբտօրէն համոզուած են անոնք, արդարութեան պահանջ է նաև այդ համոզումները քըննութեան ենթարկել և զանոնք իրական, իսկական, առարկայական ճշմարտութեան վրայ հիմնել, որպէսզի երեւոյթներու խարկանքին զոհ չերթան, և մոլորութեան վարդապետներ չհանդիսանան ի կործանումն բազմոց:

Բուոր քրիստոնեաններու բացայայտ է թէ՝ Յիսուս իրարու հակասող և թշնամանող եկեղեցիններ չհասաստեց, այլ իր հետեւորդները համախմբեց մէկ եկեղեցիի մէջ: Ան իր միակ եկեղեցին չէնքի մը նմանցուց և անոր հիմ դրաւ Պետրոս Առաքեալը ըսելով անոր. «Դուն ես վէմ, և այդ վէմին վրայ պիտի շինեմ իմ եկեղեցիս, և դժոխքի զօրութիւնը զայն պիտի չյաղթահարէ»: Անխախտ մնալով՝ հիմը՝ կանգուն ու անբաժան եւ մեկ պիտի մնար նաև չէնքը՝ եկեղեցին: Իր կեանքին ամեննէն յուզիչ վայրկեաններուն, վերջին ընթրիքի ժամանակ՝ իր եկեղեցիին միութիւնը խնդրեց Աստուծմէ, և անտարկայս լսելի եղաւ իր աստուծային արժանապատութեան պատճառաւ, իրեւ Աստուծոյ Որդին. «Հայր սուրբ, պահէ զանոնք քու անունով... որպէս զի մէկ ըլլան, ինչպէս մենք մի ենք... Միայն անոնց համար չեմ աղօթեր, այլ նաև ամենուն համար, որոնք իրենց քարոզութեամբ ինձի պիտի հաւատան, որպէսզի ամէնքը մէկ ըլլան, ինչպէս զուն Հայր, իմ մէջս և ես քու մէջդ...» (Յովհ. Ժէ. 11, 20-21): Եւ աշակերտներու ու հաւատացեալներու միութիւնը իրեւ նշան դրաւ իր մեսիականութեան: «Ամենքը մէկ ըլլան... որպէս զի աշխարհ հաւատաց թէ զուն զիս առաքեցիր...»: Ես իրենց մէջ Դուն իմ մէջս, որպէս զի կատարեալուն չէնք վերցներ, և աներկբայօրէն ցոյց կու տան թէ Ան յաջապած է իր ծրագրին և ձեռնարկին մէջ: Հետեւաբար Քրիստոսի եկեղեցիին միութիւնը անսովոր է իր պարագաները և անոր վրայ կառուցուած եկեղեցին: Քրիստոս ձախողած պիտի ըլլար իր առաքելութեանը մէջ, և իրաւոմբ պիտի մերժէինք ընդունի իր մեսիականութիւնը: Բայց այնչափ զօրաւոր և ակնքախ են փաստերը ինպաստ իր աստուծային առաքելութեան, որ ոչ մէկ տարակոյս չեն վերցներ, և աներկբայօրէն ցոյց կու տան թէ Ան յաջապած է իր ծրագրին և ձեռնարկին մէջ: Հետեւաբար Քրիստոսի եկեղեցիին միութիւնը անսովոր է իր պարագաները և անոր, և ոչ թէ իրաւախոնութեան եղբեր որոնել այնչափ այլազան և իրարու հակասող աղանդներու միջեւ:

Կրնայ խօսուիլ սոսկ քրիստոնէական ոյլեւայլ աղանդներու միաբանութեան մասին Քրիստոսի ճշմարիտ եկեղեցիին հետ: Այդ պէտք է ըլլայ նպաստակը օրթոստքսներու և բոլորքականներու պարբերաբար կատարած միութենական համաժողովներուն: Անոնք պարտին փնտուել Քրիստոսի ճշմարիտ եկեղեցիին, որ նաև այսօր կը պարտադրէ ինքզինք ամենուն, իր միութեամբն ու ընդհանրականութեամբը, առաքելականութեամբն ու սրբութեամբը: կը պարտին փնտուել զայն և փարիլ անոր, և ոչ թէ իրաւախոնութեան եղբեր որոնել այնչափ այլազան և իրարու հակասող աղանդներու միջեւ:

Թէպէտ միութենական այդ փարձերը սխալ ուղղութիւն մը առած են կաթողիկէութեան ծիրէն դուրս մնալով, սակայն զանէ կը մատնանշէն գիտակցութիւնը կրօնական միաբանութեան հարկագրանքին, և կը դատապարտեն այն աղանդամոլները, որոնք «հակաւետարանական» կը կոչեն «մի հօտ և մի հովիւ կազմելու ծրագիրը», «նաև Քրիստոս անձամբ կը դատապարտէ այդպէս բարբանջողները, երբ բացայայտ կերպով կ'ըսէ. «Նաև

ուրիշ ոչխարներ ունիմ՝, որոնք այս գտակթէն չեն, զանոնք ալ հարկ է որ հոս բերեմ, և ձայնս պիտի լսեն և մէկ հօտ և մէկ հովիւ պիտի ըլլան» (Յովհ. Փ. 16): Եթէ Տէրն մէր մէկ հօտ և մէկ հովիւ կ'ուզէ կազմել խրայելացիներն ու հեթանոսները, որչա՛փ ևս առաւել և ամենէն տուած իր հետեւորդները՝ բոլոր քրիստոնեաները:

Եթէ այս է Քրիստոսի բաղձանքը, ո՞ր եկեղեցականը, կոմ ո՞ր քրիստոնեան կրնայ հակառակիլ անոր, առանց ուրանալու իր քրիստոնէութիւնը: Համապատասխանելու համար այդ աստուածային կամքին և քրիստոնէական հարկադրանքին, բոլոր գիտակից ուժերը պարտին նախ պայքարիլ անկրօնութեան և հակաքրիստոնէական բոլոր երևոյթներուն դէմ, որոնք անկաշկանդ կերպով կը ցուցադրուին մասնաւորապէս հայ հանրութեան առջեւ: Այսօր քանի՛ քանի՛ հայտառութերթեր բացայացարէն անսատուածութիւն, նիւթապաշտութիւն և ցեղակրօնութիւն կը քարոզեն և սակայն անոնց հրապարակագիրները կը ժապրհին տակաւին իրենք զիրենք «Հայաստանեայց եկեղեցւոյ» զաւակներ հաչակել: Միայն կաթողիկէ համայնքն է որ ուղղակի կը պայքարի անոնց մոլորամիտիս իմաստակութիւններուն դէմ: Իսկ ազգային եկեղեցին անոտարեր լուսթեամբ կը գոհանայ, և գործնականօրէն ցոյց կու տայ թէ հեռու է ճշմարտութեան պատգամաւորն ըլլալէ: Որչա՛փ սիրայօժար պիտի ուղէինք անոր մէջ տեսնել քաջարի հովիւներ, որոնք անվեհներօրէն պաշտպանէին քրիստոնէական արժէքները՝ իրենց հօտին մէջ սպրդող գայլերուն դէմ: Շնորհիւ այդպիսի հովիւներու գործակցութեան՝ քայլ մը առաջ պիտի առնէինք դէպի հայ եկեղեցիներու միաբանութիւնը, մանաւանդ եթէ անոնք արծարծէին իրենց մէջ գերբնական կեսոնքը, սիրոյ և աղօթքի ոգին, միշտ միացած Քրիստոսի սիրոյն և աղօթքին:

Այն ատեն աննախապաշար մտքով, և ճշմարտութեան սիրով պիտի մօտենային կրօնական հարցերու քննութեան, իբրեւ ուղեցոյց առնելով Ս. Պօղոսի խօսքը. «Զենք կրնար հակառակիլ ճշմարտութեան, այլ վերակացու ենք ճշմարտութեան (Բ. Կորնթ. ԺԳ. 8):

Ցաւալի է ըսել սակայն թէ կարգ մը հայտառու կրօնական հրատարակութիւններ փոխանակ սիրոյ քարոզիչներ հանդիսանալու, այնպիսի՛ անհեթեթ տեսութիւններ ու մտացածին յերիւրանքներ կը հրապարակեն կաթողիկէ եկեղեցւոյ և անոր տեսնելի Պետին շուրջ, որ ուղղամիտ ընթերցողը շլմորած կը մնայ ի տես այնքան չարամտութեան: Անոնք մոռցած թէ ճշմարտութեան օրկաններ պարտին հանդիսանալ, ըստ կամս կը փոխեն պատմական դէմքեր, և հոետորական բանաձեւերով ու չափազանցութիւններով կը գեղեցիացնեն ստոր ու անկշիռ զրպարտութիւններ:

Այս աղիտալի ընթացքով ի՞նչպէս կարելի է իրականացնել կրօնական միաբանութիւնը, որ եկեղեցւոյ պաշտօնեաներուն գլխաւոր պարտքն է անտարակոյս: «Մի է Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն» (Եփ. Բ. 14). Եթէ «մէկ է հաւատքը, ուրեմն մէկ է եկեղեցւոյ հիմը, ուրեմն մէկ է եկեղեցին», կ'ըսէ Ս. Ամբրոսիոս (Վասն Մարգեղ. Գիրք Ա. Գլ. 5): Հետեւաբար կրօնականները պարտին մէկ եկեղեցւոյ ախոյեանները հանդիսաւալ:

Անձնական կամ հատուածական շահերու, գիրքի, բարձի կամ աթոռի և այլ ցանկութիւններու հետամուտ ըլլալու փոխարէն, անոնք գլխաւորաբար ջանալու են իրագործել Աստուծոյ և իր միակ եկեղեցիին գերազոյն շահը, որ անշուշտ գերազաս է ուրիշ ամէն օրինաւոր շահերէ և ձգտումներէ, և որ կը պայմանաւորէ մարդուս արդար գիրքը Ամենակալին հանդէպ: Իրիւ պաշտօնեաներ մարդացեալ ճշմարտութեան, իրենց ամենէն նուրիական պարտքը համարելու են ուղղամտութեամբ ճշմարտութիւնը փնտուի և անկեղծութեամբ ու քաջութեամբ զայն ընդգրկել, որպէսզի ազտառորդիներն ըլլան լոյսի, և ոչ գերիները մոլորանքի, ըստ աէրունեան պատուէրին «Ծանիջիք զճշմարտութիւնն, և ճշմարտութիւնն ազտեսցէ զձեզ» (Յովհ. Բ. 32):

Ուղիղ մտքերն ու մեծ հոգիները յամառօրէն փնտուած են զայն, առաջնորդ ունե-

նալով Ս. Գիրքն ու Առաքելական Աւանդութիւնը, որոնք սոսկ դատանիշերն են Քրիստոնէական ճշմարտութեան։ Անոնք որոնած են Քրիստոսի ճշմարիտ հաւատքը այդ երկու լուսաղբիւրներուն մէջ, ձերբազատուելով հոգեբանական ու պատմական նախապաշարուժներու և յերիւրանքներու կապանքներէն, որոնք չեն կարող կաշկանդել ճշմարտութիւնը, զի աստուածային Յայտնութեան լոյսն է ան, և ոչ թէ մարդկային մտքի նուածումներ կամ ցեղային սեփականութիւններ։

Ամէն անգամ որ կրօնական ճշմարտութիւնը կը ջանանք նոյնացնել տոհմային արժէքներու հետ, կ'անտեսնք անարդարօրէն քրիստոնէական կրօնքին ընդհանրականութիւնը, կը կոտորակենք ճշմարտութեան ամբողջականութիւնը, կը նսեմացնենք աստուածային լոյսը՝ զայն մարդկային դարձնելով։

Չերբազատուելու համար այդ նեղմիտ մասսեւեռումներէն, վերագտնելու համար աստուածային ճշմարտութեան լոյսը, որ կը ճառագայթէ անաղարտ քսան դարերէ ի վեր, հարկ է վերագառնալ լուսաղբիւրին՝ Աստուածաշունչին, Առաքելական Աւանդութեան և Ս. Հայրերու վարդապետութեան։ Հոն է որ պիտի գտնենք քրիստոնէական կրօնքին հարազատ հուատալիքներն ու պարտագրանքները, անոր սկիզբն ու վախճանը, անոր գերտգոյն սէրը՝ պաշտամունքը ճշմարտութեան։ և անհախապաշար ու ողջամիտ համեմատութիւն մը ցոյց պիտի տայ թէ այդ բոլոր արժէքներն ու ապրումները կը գտնուին սոսկ կաթողիկէ եկեղեցւոյ մէջ, որ հիմնուած կը մնայ անսասան կեփայեան վէմին վրայ։



ԱՍՏՈՒԾՈՅ ԳՈՅՉՈՒԹԵԱՆ ՏՐԱՄԱՐԱՆԱԿԱՆ
ԱՊԱՑՈՒՑԱՆԵԼԻՌԻԹԻՒՆԸ
(Դար.)

Ի յեանագունէ այս ապացոյցները ճառագայթումները են բաւարար պատճառի սկզբունքին և իբր այդ՝ կը հիմնեն անհունօրէն կատարեալ, աշխարհէն անջատ, անձնաւոր Արարէի մը ծանօթութիւնը, փշրելով մի անգամ ընդ միշտ, համաստուածութիւնն ու կրօնական սկեպտիկութիւնը ընդունելի դարձնելու ամէն ձեռնարկ — Սիոնին ալ մէջն ըլլալով — պայմանաւ, անշուշտ, որ կանգուն մնայ սա սկզբունքը թէ իմացական կարգին մէջ միայն «բանականութեան միջոցաւ կարելի է ճշմարտութեան վերահասու ըլլալ» (Սիոն դեկտ. էջ 441). սկզբունք մը՝ զոր Սիոն տարակոյսի կ'ենթարկէ, ինքզինք սկեպտիկորէն անջատելով ոչ միայն «բազմաթիւ փիլիսոփաներէն», որոնց *dogmatistes* անունը կը կախէ արհամարհանքով, այլ նաև մարդկութեան ողջամիտ մեծամասնութենէն:

Սիոն տուանց տարակոյսի կ'ընդունի թէ այդ ապացոյցները կը փաստեն թէ աշխարհ պատճառ ունի, բայց այդ պատճառին բնութիւնը անծանօթ կը թողունանգամ մը եւս յիշեցնենք ինչ որ վերը կ'ըսէինք «երբակի ուղի»ին բացատրութեան մէջ. գերագոյն այս պատճառը աշխարհին, պատճառ է հունաւոր ամբողջ էակներու գոյութեան և պէսպէս կատարելութեանց, հետեւաքար գոյութիւնը և միւս կատարելութիւնները պէտք է Անոր մէջ ըլլան, գոյացականորէն, անսահմանորէն, զի սահմանաւորումի պատճառ չկայ և չի կրնար ըլլալ գերազոյն պատճառին մէջ որ ամէն ինչ ունի ինքիրմէ և ոչ հաղորդակցութեամբ՝ այսինքն չափով։ Ուրեմն Աստուծոյ գոյութեան ապացոյցները կը հիմնեն նաև Աստուծոյ բնութեան ծանօթութիւնը։

*

«Վերի փաստերուն առաջին երկուքը,» կը գրէ Սիոն, «զմեղ կը տանին ծանօթոյքին առաջին շարժիչի մը, որ նոյն տաեն. առաջին պատճառն է Բայց այդ տուաջին պատ-

ճառը մեզի ներկայացուած իր այդ ձեւին մէջ, արդեօք աշխարհէն իրեւ անջատ կ'երեւի։ Ոչ բնաւ, անիկա կրնայ ինքնակաց (Immanent) պատճառ մըն ալ ըլլալ, որուն ուժովը աշխարհ պիտի կարենար իր մէջն ունենալ հունաւոր երեւոյթներու ամբողջութեանը մէջ յայտնող իր սկզբունքը» (Դեկտ. էջ 441). և իր միտքը կը ըստակէ իր տուած այս բացատրութիւնը հակադրելով «յաւիտենակուն և անսահման Աստուծոյ մը բացատրութեան» որմէ «կարգ մը կողմերով նոյնիսկ աւելի բնական և պարզ է ան, քանի որ միութեան կը վերածէ Աստուծոյ և Տիեզերքի երկուութիւնը» (Անդ):

Առ այդ գիտելի է թէ.

Ա. Աստուծած «ինքնակաց» է այսինքն ինքիրմէ գոյ է (Subsistant de soi - même), քանի որ գոյակներու գոյութեան գերագոյն աղբիւրն է։

Բ. Որոշ իմաստով ալ անջատ չէ իր ստեղծած աշխարհէն, ներակաց (Immanent) է անոր, քանի որ իր անսահմանութեամբը ամէնուրեք է և իր արարչագործ զօրութեամբ կը շարունակէ գոյութեան մէջ պահել էակներն ամբողջ։

Գ. Բայց այս ներակացութիւնը չէ և չի կրնար ըլլալ չփոթութիւնը երկու անհունօրէն տարբեր եղբերուն՝ անհուն Պատճառին և հունաւոր արդիւնքին, այն պարզ սկզբունքին գօրութեամբ (զոր Սիոն տակաւին չէ ժխտած) թէ նոյն էակը չի կը ընար ըլլալ արդիւնք, այսինքն իր ամէն ինչը ընդունիլ, և միանգամայն ըլլալ գերագոյն Պատճառ, այսինքն իր ամէն ինչը ինքիրմէ ունենալ. ըլլալ հունաւոր, շարժական, փոփոխական և միանգամայն անհուն, գերագոյն շտրիչ, անշարժելի և անփոփոխելի։ Ուստի Առաջին Պատճառին կամ Առաջին Շարժիչին ծանօթոյքը ոչ միայն համաստուածութեան ցնորդներուն դէմ ամենէն ամուր յենակէտը կը հայթայթէ, այլ նաև առանց ճիգի կը խոր-

տակէ այդ դրութեան խարիստուն առաջձը:

* *

Սիոն կ'անցնի երկու յաջորդ ապացոյցներուն (հարկաւոր էակը պատահական էակներէն), և գերազանց կատարելագոյն էակը կատարելութեանց աստիճաններէն) զորս ի մի կը ձուլէ խեղաթիւրելով, զի առաջին փաստը կը մեկնի պատահական իրերու ծանօթոյքէն, որոնք կրնային ըլլալ կամ չըլլալ, այսինքն անտարբեր էին գոյութեան և որոնց գոյութեան պատճառը պէտք է հետեւաբար փնտուել Հարկաւոր էակի մը մէջ, որուն էական ըլլայ գոյութիւնը, այսինքն որ ինքիր մէջ ունենայ իր գոյութեան պատճառը, որովհետեւ առանց այս տեսակ էակի ոչինչ գոյութիւն պիտի չունենար: Խոկ երկրորդ փաստը կը մեկնի զանազան աստիճաններով մասնակցութեան առարկայ եղած տնխառն կատարելութեանց ծանօթոյքէն, որ կը պահանջէ էակ մը սոյն մասնակցեալ կատարելութեանց գերազանց աղբիւր, այսինքն որուն մէջ կտարբելութիւնները կը գտնուին անսահման գերազանց աստիճանի: Արդ

Ա) Ակնբախ է զանազանութիւնը երկու ապացոյցներուն և առանց խեղաթիւրումի կարելի չէ զանոնք շփոթել:

Բ) Սիոն մեր այս առաջին փաստին ապացուցական արժէքին դէմ ոչ մի առարկութիւն գտնելով զայն կը ձուլէ երկրորդին հետ որ «լուրջ տարակյաներ» կը ներկայացնէ: Արդարեւ այս «լուրջ տարակյաներ»ը Սիոնի մաքին մէջ կը ծնին, որովհետեւ փաստարկութեան բնոյթը կը խեղաթիւրէ. «Ճշմարիք է արդեօք, կը հարցնէ ան, որ տիեզերքի յարաբերական կատարելութիւնը կը պարտադրէ զմեզ ընդունիլ սկզբնական կատարելութիւն մը...: Այս նախնական կատարելութիւնը գաղափարէ մը՝ մեր մտքին ստեղծագործութենէն տարբեր բան մըն է արդեօք: Կ'ըսուի արդարեւ թէ այդպիսի ծանօթոյք մը չի կրնար մեր անկարող բանականութեան արդիւնքն ըլլալ» (Դեկտ. էջ 441): Յիշեցընենք միայն Սիոնի թէ ապացոյցը կը մեկնի կատարելութեանց մասնակցութեան իրողութենէ և կը հասնի, բաւարար պատճառի սկզբունքի գորութեամբ, պահանջրւած գերազանց իրողութեան մը, որ ան-

հունօրէն կատարեալ էակն է և որ «գաղափարէ մը և մեր մտքի ստեղծագործութենէն» բոլորովին տարբեր բան մըն է, գաղափարական կարգէ դուրս է:

Գ) Ամէն պարագայի մէջ, չենք հասկընար արամարտնական ինչպիսի շղթայաւորումով Սիոն իր այս պարբերութիւնն ալ կ'եղագակէ իր սովորական յանկերգով. «Հոս ալ... տիեզերաբանական փաստը չի հակառակիր համաստուածութեան» (Դեկտ. էջ 441), այսինքն Հարկաւոր էակը որ իր մէջն ունի իր գոյութեան պատճառը, կրնայ նոյնանալ պատահական էակին հետ, որ էապէս զուրկ է իր գոյութեան պատճառուն, և սահմանաւոր ընդունուած կատարելութիւնը՝ անսահման ու անհաղորդ կատարելութեան հետ: Նման հաստատումներ ընդունուած պիտի ըսէր Արիստոտէլ, զեղզի կը կարօտի աւելի քան ապացոյցներու:

* *

Գանք հինգերորդ ու վերջին փաստին, վախճանաբանական փաստին, զոր Սիոն աստուածաբանական կը կոչէ, չփոթելով անշուշտ *téléologique* (*telos, eos = վախճան*) և *théologique* բառերը:

Միակ առարկութիւնը զոր Սիոն կը հակադրէ այս ապացոյցի արժէքին, այն է որ կարգաւոր, վախճանաւոր տիեզերքին կարգագրիչ գերագոյն միտքը կրնայ անձնաւոր ըլլալ. փաստը հետեւեալ նախադասութիւնն է. «Եւ սակայն կարելի է առանց ըմբռնելու պատճառաբանութիւնը եթէ ընդունինք համաստուածութեան վարկածը» (?) (Դեկտ. էջ 442). ուազմագիտական արուեստակեալ մշուշ՝ որուն ետեւ կը ըստքողուի ձրի հաստատումներու խարխլութիւնը: Սիոն ինքնավստահ կը շարունակէ իր գնացքը. «Վախճանականութեան սկզբունքին սա միայն կարելի կ'ըլլայ հետեւցնելթէ առաջինպատճառականութիւնը կոյրչէ, այլ կը վարէ բոլոր իրերը հունաւոր իրերու շարքին մէջ յայտնուած կարգի մը համեմատ... տիեզերքի եղացրջութեան օրէնքը պիտի ըլլար ուրեմն գերագոյն այն օրէնքը որ գիտակից կը դառնայ մարդկութեան ծոցին մէջ» (Դեկտ. էջ 442):

Անձնաւորութիւնը կաղմող էակաբանական երեք տարբերն են. միտք, ա-

զատ կամք և անջատութիւն միւս գոյակւներէն։ Արդ կարգադրիչ գերագոյն միտքը՝ որ կը յայտնուի տիեզերքի ընդհանուր և մասնակի վախճանականութենէն է նաև զերազոյն կամք, քանի որ տիեզերքի իր յդացած կարգաւոր ծրագիրը (մտքի գործողութիւն) կը գործադրէ ընդհանուր նպատակի մը համար (կամքի գործողութիւն) ազատուն՝ որովհեաև աստուածային կամքը հարկաւորապէս կը միտի աստուածային բարութեան միայն և ազատ է ուրիշ իրերու կամ գործողութեանց նկատմամբ։ Այդ միտքն ու կամքը անջատէ իր կարգաւորած ամրողջ էակներէն, սու պարզ պատճառին համար թէ չի կը բնար ըստ նմին ըլլար կարգադրիչ և միանգամայն կարգադրեալ։

Համաստուածութեան վարկածը հոս ալ ուրիշ բան չէ բայց եթէ աստղձուած խրառուիլակ մը։ Որովհեաև Սիրոնի համաձայն առաջին գերագոյն պատճառը որ «կոյր չէ» պիտի նոյնանար «տիեզերքի եղաշրջութեան օրէնքին» հետ, որ պիտի ըլլար «գերագոյն այն օրէնքը որ գիտակից կը գառնայ մարդկութեան ծոցին մէջ»։ Արդ

Ա. Օրենք բառը աշխարհի ամէն լիզուներու մէջ կը նշանակէ կանոն, նախագծուած յարատեւ ուղղութիւն, որուն պէտք է համաձայնի էակի մը ընթացքը, —ու կը պահանջէ միշտ օրէնսդրի մը, որ զայն հաստատէ։ Խիստ զարմանալի է որ Սիրոնի մտքին մէջ, կարգաւոր տիեզերքի ընդհանուր օրէնքը, այսինքն վախճանականութեան նախագծուած ծրագիրը նոյնանայ զայն գծող գերագոյն օրէնսդրին և ճարտարապետին հետ։

Բ. Բայց աւելի զարմանալի է և ծիծառզարդ «նոյնացած» օրէնսդրի և «օրէնքի գիտակցութիւնը մարդկութեան ծոցին մէջ»։ Յիրաւի մինչև այսօր ոչ մէկ մարդկային առողջ միտք ունեցած է տիեզերքի գերագոյն կարգադրիչն ըլլարու գիտակցութիւնը. այս մտսին Սիրոնի Խ յօդուածագրին ներքին փորձառութիւնը անձանօթ է մեզի։

Այսպէս ուրիշն Աստուծոյ գոյութեան հինգ ապացոյցներու կրանիթէ ամրութիւնը առաւել ևս կը ցայտի, Սիրոնի փըլս-

րուն սովիեստութիւններուն քով։

* *

Բարոյական փաստը. — Ան կ'ուզէ գերագոյն Օրէնսդրի գոյութիւնը ապացուցնել բարոյական օրէնքի և պարտականութեան գիտակցութենէն։ Այս փաստարկութիւնը չժմարտութեան հմայիչ երեւոյթներով կը ներկայանայ, որովհետեւ մարդկային բնութեան Հաստիչը միայն կրնայ բարոյական լուծ կապել մարդկային ապատութեան։ Այնուհանդերձ յիշեալ ապացոյցը-զար Սիրոն աղատամարէն նախընթացներէն շատ բարձր կը գտնէ անարժէք է, զի կ'ենթագրէ ինչ որ կ'ուզէ փաստել. արդարեւ բարոյական պարտադրող օրէնքին գիտակցութիւնը յևանագոյն է Աստուծոյ գոյութեան ծանօթութենէն, որուն վրայ կը հիմնուի, և խղճի ձայնը, եթէ այս ծանօթութենէ առաջ լսելի է, ուրիշ բան չէ բայց եթէ սին երեւակայութեան արդիւնք, որովհետեւ այդ հրամայական ձայնին հնագանդելէն առաջ պէտք է իմանամ թէ որուն անունով կը հրամայէ. մէկ խօսքով բարոյական ապացոյցը իր փաստելիքին վրայ կը հիմնուի. այս է անոր տկար կէտը, ինչ ձեւով ալ ներկայացուի։

* *

Պատմական փաստը Աստուծոյ գոյութիւնը անուղղակի կը փաստէ ժողովուրդներու միահամուռ հաւանութենէ, որ զգեստառուած է հասարակաց ողջմատութեան գտառմի ամէն յատկութիւններով, այսինքն տիեզերականութեամբ, միակերպութեամբ և յարատեւութեամբ, և որ կը փաստէ թէ մարդկային բանականութիւնը միշտ և ամէնուրեք պատճառականութեան սկզբունքին վրայ յեցած եղբակացուցած է Գերագոյն Հաստիչ և Պահպանիչ էակի մը գոյութիւնը, թէպէտեւ յաճախ թիւրած է Անոր ճշմարիտ բնութեան ճանաչողութենէն։

Սիրոն կը տարակուսի յիշեալ համոզումին տիեզերականութեան վրայ, նկատելով «բազմաթիւ բացառութիւններ... առանց խօսելու մեր ժամանակի անհաւատներաւն մասին», կը պատասխանենք զրկելով Սիրոն ցեղաբանութեան և կրօնքներու

պատմութեան անհաշուելի երկասիրութեանց ի մասնաւորի W. Schimdt, Handbuch der vergleichenden Religionsgeschichte, p 305, իտալ. թարգմ. Brescia, 1988.- Mgr le Roy, la religion des primitifs, Paris, 1909, p. 464-465.- Leuba, A psychological Study of Religion. Its Origin, Function and Future, New-York, 1912, որմէ հետեւեալ եղբակացութիւնը կը քաղենք. Ամենէն սորբին վայրենիներն ալ կը հաւատան գերագոյն էակի մը, թէպէտ պղտոր ըլլայ անոր գաղափարը և թերի՝ Անոր պաշտամունքը... ցեղաբանական նոր հետազոտութիւններ բաւարար ապացոյցներ ընծայցին արդարացնելու համար այս կարծիքը... ցեղաբաններու մեծամասնութիւնը կը ընդունի այսօր թէ հաւատքը Մեծ Աստուծոյ ընդհանուր կերպով տարածուած է, (էջ 100):

Իսկ մեր ժամանակներու քաղաքակիրթ անհաւատներու պարագան նախապէս լուծուած է նոյնինքն Սիռնէն, երբ կը գրէ թէ մարդ «չընդունիր զԱստուած, ոչ եթէ անոր մասին լուսաբանուած չըլլալուն համար, այլ որովհետեւ կ'ուզէ ընդվզիլ անոր դէմ»:

Սիռն՝ պատմական փաստին դէմ երկրորդ տարակոյս մըն ալ ունի. «Հաւատալիքի մը մարդկութեան ծոցին մէջ ծաւալումը հարկաւորապէս չի հաստատեր անոր առարկային իրականութիւնը (Դեկտ. էջ 433), որուն կը պատասխանենք. այսքան տիեզերական, միակերպ և յարատեւ-

համոզում մը հարկաւոր կապակցութիւն կը յայտնէ մարդկային բանականութեան հետ, որովհետեւ այս իր յատկութիւններով բնական ողջմտութեան դատում մըն է: Աւելորդապաշտութիւնը և գիւթութեանց հաւատքը զոր Սիռն կը հակադրէ այս միահամուռ համոզումին յիշեալ յատկութիւններէն զուրկ են և ժողովուրդներու կրօնական զգացումին տարածայնութեան դատանիշ են:

Փատմական փաստը՝ Աստուծոյ գոյութեան նոր փաստ մը չէ, այլ պատմական ամրապնդումն է ի յետնագունէ վերոյիշեալ հինգ փաստերուն, որոնք, ինչպէս տեսանք կը համոզին հաւատացեալն ու անհաւատը, որովհետեւ զուտ բանականութեան կը խօսին և ամրակուռ, անխախելի թումբ են, որուն դէմ կը փշրուին անաստուածութիւն, համաստուածութիւն և Սիռնի իտէալին նման կրօնագալ փորձեր: Սիռն «տարեփակ» իր խմբագրականին մէջ (Դեկտ. էջ 47) կը գրէ «Կրօնական գրականութեան մեր բերած քիչ մթերքը որակի ազնուական արժէքներով կը կարծենք ուշագրաւ, պիտի ուզէինք աւելին այս մարզին վրայ...»:

Սակայն ըսենք թէ Սիռնի էջերուն վրայ որչափ քիչ ըլլան այսպիսի որակ ապրանքներ այնչափ աւելի հաւատարիմ պիտի մնայ ան իր կրօնական գոնե ժխտական նպատակին:

ԳԼՈՐԴ Վ. ԼԱՅԵՔԵԱՆ



ԼԱՑԻ ԳԻՇԵՐ



ԱՌ ՈՒՆԿՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Դուք մելանոյց լսեցիք սրովքեներու մեղեդին,
Փառեցութիւնն հետևակեներու, մըսուրին մէջ, գեռ մանկիկ,
Խոնարհեցաք մարդկային ցաւի ձայնին մեծալիք,
Հզծիւնը մե՛զմ հասաւ Զեզի, արարածին խսկ յետին:

Մին՝ իր մուրե՛ն կ'օւզէր փախչիլ, տեսաւ ծագո՛ւմն արեգակին,
Եարաւալից իր վկրեմն միւսն ալ զրտաւ ինքզինք սրբուած,
Մայրն իր որդւոյն տեսաւ դագա՛ղն օրօրոցի փոխուած յանկարծ,
Տըկարն ըզգաց երակին մէջ ե՛զն հրաշէին ահագին:

Մակայն, ափսո՞ս, լսեցիք դուք հայուա՛նքն երկցներուն,
Եռապատիկ, դժբնդակ, ո՞հ, ուրացո՛ւմն խսկ Պետրոսի,
Եւ խուժանին պահա՛նցն անարգ, նի՛չն ու ծիծա՛ղն յարանուն:

Մերձ ի մահ, խոր ցաւի մէջ, բամահրանքի բառե՛րն ամեն.
Կարենայի բարձրանալ ես գէր պահիկ մը Զեզի,
Հեկեկագին մըրմընչէի բառ մը խորունկ, սարուեն:

ԱՌ ԱԶՍ ՔՐԻՍՏՈՍԻ

Երանի՛ ծաղիկներուն, որոնք ձեր մէջ պատկերացան,
Բրյուրներուն ու ծովակին, արեւածող նամբաներուն,
Մանուկներուն, այրերուն եւ ծերերուն դողդօջուն,
Որոնք երկինքն արքայափայլ՝ երկրի վրայ յանկարծ տեսան:

Արագավազ, բափանցիկ՝ բան նառազային արեգակին,
Մրերու խո՛րն իջաք մըրայլ, փարատելով ցո՛ւրսն ու մըսուս,
Անձեւին մէջ երեւեցաք, դուք ծիածա՛ն մելանոյը,
Սուզը՝ տօնի փոխելով, հեռը՝ սիրոյ բանկագին:

Բայց կատաղի, ատելավառ, տեսամ զուք դէմքն ամբոխին,
Դու՛ք, որ լացիք դառնօրէն, անույշ, անհուն աչե՛ր բարի,
Ա՞ն, որքան ուրս բանաւոր տարերն այսեղ կը փոփօխին:

Որք եւ պանդուխս, ըրճանկ եւ մերկ, արիւնլրւայ, արտասուարոր,
Ձեր կապատին մէջ մէ՛կ անգամ պատկերանալ կարենայի,
Պիտի ես զիս ըզգայի մեծահարուս, զրւար, անդորր:

ԱՌ ՇՐՅՈՒՆՍ ՔՐԻՍՏՈՍԻ

Ալեսատան կը յածի Երկրի վրբայ տակաւին

Լերան խորօ'զն այն վրսեմ, զոր նիւսեցիք սո'ւրբ որբունքներ,

Ցորքան արցունքն՝ աշերու մէջ՝ ողափայլի վեսազեր

Պիտի թրբռայ անքնդիատ եւ սփոփէ' կարողին:

Դուք մարդկային բընութեամբ՝ «Ո՞ւր է Ղազար» հարցուցիք,

Եւ բընութեամբ ասուածային՝ կոչեցիք դո'ւրս իր ժիրմեն.

Ձեր կոչունքին կը սպասեն արարածներն այս ամեն,

Հողին ներեւ ու ծովուն, ո՞ն, տարիներ երկար ու ձիգ:

«Մարմինս ահա'... պիտի ան ի սէր Զեզի չարչարուի,

Արիւնս ահա'... ի սէր Զեզի պիտի նեղու» հրձձեցիք.

Խորհուրդ անդունդ, խորհուրդ բարձունք, անմաշելի, սոսկալի:

Խաւարին մէջ կը սպասեմ, ո' ձայն, ո' լոյս եօրներփեան,

Զեզ լսէի մէկ անգամ իմ կեանքիս մէջ վաղանցիկ,

Փոքորիկին մէջ անյօղդողդ՝ ես դիմէի խաղաղութեան:

ԱՌ ԶԵՌՍ ՔՐԻՍՏՈՍԻ

Ո՞ն, դուք մայրեն օրինեցիք, սիրատոչոր, անձկայրեաց,

Փայփալեցիք եւ մանուկներն, անմեղութեա'ն բուրասան.

Ոսերը խոնջ լրւացիք ծառաներուն իսկ ձեր տան,

Որոնք զիրար աշեցին, սարսափահար, ըրւարած:

Դո՞ւք, որ մէկ շարժմամբ անդորրեցիք ծո'վն ալեկոծ,

Բացիք աշէբ'րն արտասուող խաւարին մէջ մշևագիւեր,

Եւ բաշխեցիք բարին առաս՝ զոր արդ մարդիկ չեն լիեւր,

Մունջ ձեր լեզուն իմացան աստերն անքիւ, ի խորոց:

Ի՞նչ զրեցիք աւազին վրայ՝ որ գանիներն այն ամեն

Անյայտացան մի առ մի, եւ ցրուեցան դիր ու տար,

Զեզ մեղապարտ կրնոզ թողով հետ առանձին, դէմ առ դէմ:

Զեզ վիրաւոր՝ զտնէի յետ բազմատանց որոնման,

—Օք մը դրժնէ դողդողացիք, արիւնեցաք բեւեռահար,

Դեմս անոնց մէջ ծածկէի, արտասուեի լրոելեայն:

(Շարունակելի)

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ



ԶԱԿԱՐԱԿԱՆ ՊԱՏԵՔՆԱՀՄԱՆ ԿԸ ՅԵՎԵ

~~ՏԵՇԻ~~

Երկրի տիղմէն փախած հնոուն,
Եւ աշտարակն ընտրած իր տուն՝
Կեցած էր հոն զանգակը մեծ,
Զոր Արարչին մարդը ծօնեց:

Արեգակին առջնեկ ողջոյն
Կու գար հըպիլ իր շըրթներուն.
Եւ իր սըրտին ծայն անդրանիկ
Կ'երթար մարդուն «Զարթիք, զարթիք»:

Երէկ կ'երգէր ուրախ, արա՞գ՝
Գալ ու տեսնել սուրբ Պատարագ,
Ներկայ ըլլալ Մըկըրտովմեան,
Սիրով կապել հարսն ու փեսան:

Երէկ կ'երգէր տըխուր, դանդա՞ղ՝
Զի գերեզման կ'իջնար դագաղ.
Յոյս ներշընչէր բայց ամէնուն՝
«Աչքերը վեր, կայ յարութիւն»:

Այսօր չունի այլեւա լեզու,
Դուրս հանած են զայն այս առսու.
Եւ կը ծըչէ, կու լայ տըխուր,
Զայն գերած են ցաւ ու սարսու:

Եւ հարուածներ կ'իջնան ուժգին,
Պատոնել շարդել իր ծոյլ մարմին:
Շինել զէնքեր ու սփոնել ա՞ն
Բայց կը հեծէ ան եւ կու լայ:

Արին ու ոիս չուզե՞ր, չուզե՞ր,
Բաշխել կ'ուզէ բարիք ու սէ՞ր.
Եւ հըշակել ծայնով լեցուն՝
«ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒԻՆ»:

ԼԱՏԻՆ ԱՌԱՋԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅՈՑ ԵՒ ՎՐԱՑ ՄԷԶ

կապուչինների Տփղիսի մեծաւորը Պրովագանդային ուղղած մի նամակում, 1708ին այսպէս է նկարագրում առաքելութեան վիճակը:

«Տփղիսի առաքելութիւնը 48 տարուց ի վեր գոյութիւն ունի, բայց երբեք հակասակութիւնը մեզի դէմ այնպէս խիստ չէ եղել ինչպէս այժմ։ Այս անգամ նրա ընդդիմագիրները միայն հայեր և վրացիներ չեն եղել, այլ նաև և մանաւանդ յոյներ, որոնք կ. Պոլսի և երուսաղեմի յոյն պատրիարքներին գրգռել են այս միսիոնարների դէմ»։

Միւս կողմից կաթողիկութիւն ընդունող վրացի իշխան Սուլիման Օրբելեանին, սրանով չբաւականանալով, անձամբ Հռոմերթալով, այնտեղ կրօնաւորական կարգ է ընդունել Սարա կոչումով և խնդրել է Պրոպագանդայից, որ չնայելով եղած հաւածանքներին Վրաստանի մէջ գործող միսիոնարների թիւը բազմապատկէ։ Բատայնմ Հռոմից գալիս են 1714ին՝ 15 կապուչին եւս, ոմանք սև Ծովով, Կիլիկիայի վրայով, իսկ միւսները՝ նախ Բագրատ են գնացել և այն տեղից եկել Վրաստան։ Սըրանց հետ եկել է Տփղիս նաև նոր կրօնաւոր Սարա Օրբելեանին։

Իր կողմից Պապն էլ Վախտանգ Շահնավագ Վրաց թագաւորին ուղղած նամակում խնդրել է նրանից որ միսիոնարներին և կաթողիկէ հայ և վրացի ժողովուրդն իր հովանաւորութեան տակ առնէ։ Դժբախտաբար հանգամանքները սկսել էին ան նըպաստ դառնալ Վախտանգ թագաւորին համար։ Թուրքերը պարսից դէմ պատերազմի մէջ էին և յարձակել էին Վրաստանի վրայ, որ Պարսկաստանի գերիշխանութեան տակ էր։ Վախտանգ անկարող էր դիմագրել թուրքերին և վերջ ի վերջոյ ստիպուեց թողնել Վրաստանն ու 1725ին պատասանեցաւ Ռուսաստան, ուրիշ վրացի պահանջաների հետ, որոնց մէջ էր նաև

կրօնաւոր Սարա Օրբելեանին և որն այնուհետեւ մնաց Ռուսաստանում և այնտեղ էլ վախտանուեց։ Վախտանգ թագաւորը նոյնպէս մեռաւ Ռուսաստանում, վերջին ըոպէին վայելելով մի կապուչին կրօնաւորի հոգածութիւնը (1)։ Չնայելով Հայերի կողմից յարուցուած գժուարութիւններին, վկայում է Պրոպագանդային դիւանը (Georgia, Vol.II, No 71), կաթողիկութիւնը Տփղիսում մեծ յառաջդիմութիւն է արել. բազմաթիւ վրացիներ կաթողիկութիւնը էին ընդունել, որոնց մէջ կային քահանաներ, մայրապեսներ և 70 ազնուակոններ։ Իոկ միսիոնար P. Leone da Bona գրում է Տփղիսից թէ ընդհանուր վրաստանում կաթողիկէ դարձած հայերի և վրացիների թիւը տասն հազարից աւելի էր։ Բացի գրանից նրանց առաքելութիւնը տարածում էր ոչ միայն Իմերեթի և Կախեթի վրայ, այլ նաև կարս և Արթվին (2)։ Նորագործաների մէջ եղել են նաև վրացի կաթողիկոսը Անտոն Դաւիթեանի և Վրաստանի թագաւորի թէյմուրազի ազջիկը։ Այս բոլորը սաստիկ զայրացրել է ոչ միայն վրացի կղերն, այլ նաև վրացի աղնուականութիւնը և նոյնիսկ թէյմուրազ թագաւորն, որ հրամայել է բոլոր կաթողիկէ միսիոնարներին արտաքսել Երկրից։ Եւ այսպէս Ժ. Դարի կէսին մի նոր և աւելի խիստ հալածանք է սկըսում թէ՛ միսիոնարների, թէ՛ կաթողիկէ դարձած հայերի և վրացիների դէմ։ Հաւածանքն այս անգամ պատման գլխաւորաբար կողոպուտի ձեւ է ստանում։ Ամենից առաջ կողոպտում են Օրբելեանի գերդաստանին, յատոյ կապուչին միսիոնարների ամբողջունցածը։ Կապուչին պատմագիրն այդ միջոցին, այն է 1742ին, յիշում է իբրեւ

(1) P. Clemente da Terzorio, Անդէկ. 249

(2) Անդէկ. 272

Տփղիսի թեմի արքեպիսկոպոս՝ Mons. Cristoforo Caplonian, որին անուանում է քիչ յետոյ նաև Տոմանի (Թումանեան): Կառավարութիւնը սրան եւս կողոպտելուց յետոյ արտաքսում է Վրաստանից: Այս եպիսկոպոսը որ կաթողիկութիւն էր ընդունել իր քահանայութեան ժամանակ և ծագումով վրացի էր, զոռմ է Հռոմ և զեկուցում է ներկայացնում պրոպագանտացին իրաց վիճակի մասին և խնդրում է ի մէջ այլոց, որ ինչպէս ուրիշ ազգերի համար հիմնուել է, Հռոմում վրացիների համար ևս յատուկ ապաստանաբան (օսրիցօ) հաստատուի, որպէսզի կաթողիկէ վրացիներն ևս Հռոմում իրենց յատուկ օթեւանն ունենան: Միեւնոյն ժամանակ կապուչինների Տփղիսի մեծաւորը իր կողմից մի ուրիշ կապուչին պատգամաւոր է ուղարկել Հռոմ 1742 Օգոստոս 17ին, առանձին զեկուցագիրը հասել է պրոպագանտացին և հրատարակուել: Այսող մեղադրուած են իրեւ գլխաւոր գրգռիչներ, Տփղիսի հայ էջմիածնական կղերն ու ժողովուրդը, որ պարսիկների ու թուրքերի ձեռքով կողոպտել տալուց յետոյ, բոլոր օտար կրօնաւորներին գանահարել, տանջել և ապա արտաքսել են տուել Տփղիսից: Մնացել են միայն «կաթողիկէ վրացիներն, որոնց գէմ» անում է պատմագիրը, «հայերն անկարող էին այդ ձեռով վարուելու: Բոլոր այս արտաքսուածները գաղթել և ապաստանել են Ախալցխայ, որ թէեւ վրաստան էր բայց այդ ժամանակ գեր թրքակոն իշխանութեան տակ էր, թուրքերը չեն հակառակել նրանց տեղաւորման: Բայց միայն հայերը չեն եղել միսիոնարների ձեռնարկներին դիմագրողները: Մեծ գեր են կառարել այս պարագայում նաև յոյները: Ահա ինչպէս է նկարագրում նրանց գերը R. Giulio Bonaventura Հռոմի հաւատոյ տարածման ժողովին իր 1755 դեկտ. 12ին ներկայացրած տեղեկագրում:

«Կ. Պոլսի յունաց Պատիարքը կիրել ոչ մի միջոց չէր խնայում մեզ Վրաստանից հեռացնելու համար: Նա հոգեւորականներ էր ուղարկում իրեւ պատուիրակ և շրջա-

թերականներ էր տարածում մեզի գէմ: Նա յաջողեցաւ 1753ին մեզ արտաքսել տալ ի մէջ այլոց կովկասեան լեռնաշղթայի Raggia կայարանից: Վրաստանի կաթողիկոսը կարեւորութիւն չէր տալիս յոյն Պատրիարքի իրեն գրած նամբում նրա պատուիրակներին: Վերջապէս ինքը կաթողիկոսը աստուածային չնորհքին պրժամակազմով մեր սուրբ հուատքն ընդգրկեց և իր այս գաւանափոխութիւնը բացարձակորեն յայտնեց վրացի թագաւոր թէյմուրազին և եպիսկոպոսների ժողովին: (Այսիդ Խօսքը վերեւ յիշուած Դաւիթի համար Անասոն Ա. կաթողիկոսի մասին է, որ կառավարել է 1744-1785): Վրացիք գահնենկեց արքին այս կաթողիկոսին և տքասորեցին: Խսկ կաթողիկէ կրօնաւորներին ամէն կիրպ անարգանքի ենթարկեցին: Երբ այս գէպքերը իմացուեցան, վազեցին եկան արքայական տեղապահներն և դատաւորները, որոնք մեծ ժամանման հարձաւածող հայերն են, թագաւորին գրգռեցին և այնպէս արքին որ նա հրաման արձակեց, որ մենք բոլորս թողնենք և հեռանանք այս երկրից: հազիւ մենք թողել և հեռացել էինք Տփղիսից, ահա յոյն կղերականներ, որոնք մինչեւ այն ատեն թագնուել էին, խուժեցին մեր եկեղեցին, քանդեցին աւագ խորանը և վրացի քահանայ գրին իրեւ պահապան: Գորիի մեր եկեղեցին էլ տիրեցին, յանձնեցին վրաց եպիսկոպոսին: Մենք այլեւս ոչինչ չունինք վրաստանում (1):»

Այս հալածանքից յետոյ, այն է 1755-ին, ոչ մի կաթողիկէ միսիոնար չէր միացիլ Վրաստանում:

Հռոմ անհրաժեշտ է դատել բացառիկ միջոցների գիմել: Նա գիմել է Աւստրիոյ Գաղղրիոյ և թուրքիոյ միջամառութեան ի նպաստ արտաքսուած կապուչինների: Գաղղրիական գեսպանը 1758 Մարտ 20ին գրում է Պրոպագանտային թէ ներկայ պարագաներում միսկ ելքը այն է որ միսիոնարները միան և հաստատին Ախալցխայում, թրքական հովանաւորութեան տակ:

(1) Tamarati, L'Eglise Géorgienne էջ 380

Թէյմուրասկի մահից յետոյ դրութիւնը փոխառում է, նրան յաջորդող էրեկլէ (Հերակլ) թագաւորը (1762-1798) արտօնում է կապուչինների վերադարձը Վրաստան։ Միսիոնարները մոսամբ դառնում են Տըփդիս 1767ին և կարողանում են վերստին հաստատուել Քութայիս, Օզուրգեթի և Գորի քաղաքներում։

Միսիոնարների գէմ նոր հակառակութիւն սկսում է 1775ին թէեւ անհամեմատ աւելի մեղմ։ Կապուչինների մեծաւորն որ 17 ասորուց ի վեր գործում էր Վրաստանում, արդէն ծեր և տկար, որոշում է 1779ին, բոլորովին թողնել և հեռանալ։ Բայց այս անգամ Վրաց թագաւորը արգելք է հանդիսանում։ Էրեկլէ կանչում է նրան և ասում։ «Զեմ կարող թողնել որ հեռանաք Վրաստանից, որովհետեւ՝ Ա) գուշանձնականապէս պէտք էք ինձ. Բ) Վրացիք կզերական և աշխարհական ուղղում են որ մնաք. Դ) Հայերը, թէեւ ընդհանրապէս հակառակ են կաթողիկէններին, բայց ձեզ անձնականապէս համակրում են և Դ) Տփղիսի կոթողիկէնները ինձ աղերսագիր են առում, որով խնդրում են, որ միսիոնարները մնան (1)։

Վրաստանի քաղաքական վիճակն այդ ժամանակ շատ թոյլ էր։ Երբ էրեկլէ տեսնում է որ մեծաւորը P. Domenico, իր անձնական անկարողութիւնը յառաջ բերելով, խնդրում է արգելք չհանդիսանալ նրա Եւրոպա վերադարձին, որոշում է օգտուել այդ պարագայից և խնդրում է որ երթայ ուղղուկի ձոռմ և այնտեղ Ս. Պապից յանձնարարական առնէ յանուն Աւլոսարիս կայսեր, որպէսզի սա մի կերպ օգնութեան հասնի Վրաստանի։ P. Domenico մեկնում է Տփղիսից գէպի կ. Պոլիս, բայց այնտեղ հիւանդանում է և վախճանում։ Այն ատեն էրեկլէ մի ուրիշ միսիոնար՝ P. Maure da Veroneին պատուիրակ է նշանակում, օգնութեան աղերսական նամակներ է գրում Պապին և Գաղղիոյ, Սարգիսիոյ ու Նապոլիի թագաւորներին և Վենետիկի Հասարակապետութեան և յանձնում պատուիրակին։ Բայց սա եւս Հոռմ չհասած, երկար ճանապարհորդութեան

միջոցին հիւանդանում, վախճանում է։ Թագաւորը տեսնելով որ այլ եւս յոյս ըըկայ Եւրոպայի քրիստոնեայ երկիրներից օժանդակութիւն գտնելու, 1783 Յուլիս 24ին գտղունի դաշնագրութիւն է կապում հիւախային քրիստոնեայ Պետութեան Ռուսաստանի հետ և ընդունում է նրա հովանաւորութիւնն և գերիշխանութիւնը։ Այն ատեն հաչակաւոր կատարինէ Բ. կայսրուհին էր իշխազը։ Այս գաշնագրի համաձայն Վրաստանի կուսակալը ինչպէս կոչւում է նա պարսկերէն, պիտի կրէր վրացերէնի համաձայն Վրաստանի քաղաւոր տիտղոսը, որ պիտի անցնէր իր ժառանգներին, որդւոյ որդի։ Վրաց կաթողիկոսութիւնը պիտի պահպանուէր, կաթողիկոսը՝ ուռւաց արքեպիսկոպոսների կարգում ուրեցող տեղը պիտի գրաւէր։ Ռուսաստան պիտի օգնէր, որ պարսկիններից և թուրքերից ետ առնուէին նրանց գրաւած վրացական նահանգները։

Երբ այս գաշնագրի լուրը հասաւ պարսից արքունիքը, Շահը պահանջեց որ էրեկլէ պատուէ այդ թուղթը (1)։ Վրաց թագաւորը մերժեց այդ պահանջը, յուսալով Ռուսաստանի զինուորական օգնութեան վրայ։ Պարսից արքան՝ Աղա Մահմէտ կան 1795ին, 40.000 զօրքով արշաւեց Վրաստանի վրայ և գրաւեց Տփղիսն, որ քարուքանդ արաւ, բնակիչների մի մասը կոտորեց, որքան կարողացաւ գերի տարաւ, մնացածներն էլ փախուստի գիմնեցին։ Կաթողիկէ միսիոնարների մատուսը, ապաստանարանը և առ հասարակ ամբողջ գոյքը կործանուեցաւ և կողոպատուեցաւ։ Էրեկլէ որ մինչև այն ատեն Վրաստանի գրացի լեռնականների գէմ յաջորդութեամբ կուռել էր և երկիրը պաշտպանել, դարձեալ քաջութեամբ ընդդիմացաւ պարսից բանակին որչափ կարող էր իր շատ տկար

(1) Այս ռօւսավրացական դաշնագիրն առաջին անգամ հրատարակութեան և տրուած Բրիւսելում, Rottiers, բելգիական բապայի ձեռնութ, որ Կովկասի ռուսական բանակի մէջ էր մինչեւ 1825, ևեւ Rottiers, Itinéraire de Tiflis à Constantinople, Bruxelles 1829 էջ 64.

ուժովը: Բայց ստիպուեցաւ տեղի տալու և ետ քաշուել: Ծուսական բանակը 1796ին էր որ հազիւ կարողացաւ կովկաս հասնել Աստրապատականից անցնելով և պարսիկ զինուարական ուժերը ետ մղելով: Այդ միջնորդից Աղա Մահմետ լիան Շահը սպաննուել էր իր ծառաների ձեռքով, նրա տեղ գտան հակալել ֆաթհ Ալի Շահ, որ խոնեմութիւն համարեց խաղաղութեամբ բանակցել ուռաց հետ և բոլորովին քաշուել Վրաստանից:

Էրեկլէ թագաւորը 1798ին մեռաւ սըրատի ցաւից և նրան յաջորդեց իր որդին՝ Գէորգ Ժի, որ այլ եւս ոչ մի ուժ և իշխանութիւն չունենալով նոր գաշնագիր կապեց Ծուսիոյ հետ 1799 Նոյեմբեր 23ին որով հրաժարւում էր «Վրաստանի թագաւոր» տիտղոսից և ընդունում էր ուռանական կայսրն իրքեւ Վրաստանի ցարը: Գէորգ Ժի և իր ժառանգները պիտի կրէին տեղակալի (Régent) տիտղոս: Խակ երկրի ապահովութեան համար 6000նոց ուռանական բանակ պիտի մնար Վրաստանում: Այս գաշնագիրն եւս երկար տեւողութիւն չունեցաւ: Երբ Աղեքսանդր Ա. կայսրը գահ նստեց, 1801 թուականին, կայսերական հրովարտակ հըրատարակեց որով Վրաստանը նոյնիսկ այլ երկրի օգուտն նկատի ունենալով կցում էր Ծուսաստանին, որով վերջ էր գրւում Վրաստանի անուանապէս ինքնավար կացութեան: Գէորգ Ժի և ամբողջ իր արքայական գերգաստանը փոխադրւում էր ներքին Ծուսաստանը բնակութեան համար: Գէորգ Ժիով վերջանակ էր այս ձեւով նաև Բագրատունիների կոմ ըստ վրաց Բագրատիոնների հաղարամեայ անընդհատ գահակալութիւնը Վրաստանում:

Տփղիսում 1815ին, ընդ ամէնը 40 կարողիկի թնանիք կար բուն տփղիսից և 15 ընասանիք էլ գրսից եկած, գրում է կապուչինների պատմագիրը: Սրանց համար կապուչինները նոր մատուռ են կառուցել: Տփղիսում միսիոնարները նորագարձների համար մի կրօնական եղբայրութիւն եւս են հաստատել «յանուն Յիսուսի, Յովսեփայ և Մարիամի»: Այս եղբայրութիւնն իր ըստացած առաստ նուէրների չնորհիւ, անշարժ կալուածք է ձեռք բերել, որը 1795ի

պարսկական արշաւանքի ժամանակ ջընջուել է: (1)

Ինչպէս տեսանք միսիոնարների յաղողութիւնը Վրաստանում կախում է ունեցել մասամբ նրանց գործադրած բժշկական արուեստից: Բայց ուռանական տիրապետութիւնից յետոյ, երբ Վրաստանում ուռանական կրթութիւն առնազ բժշկների թիւն աճեցաւ, այլեւս միսիոնարներին դիմող քիչ է մնացել, և կաթողիկէութեան դիմող վրացիներ այլեւս չեն եղել, որովհետեւ ուռանավարութիւնը խստութեամբ հետեւել է որ յունադաւանները, ինչպէս էին առ հասարակ վրացիք և ուռանները դաւանափոխ չլինին: Այսպէս էր ուռանական օրէնքի խիստ պահանջումը: Հայերը յունադաւանը չլինելով նրանց դաւանափոխութիւնը օրենքով արգիլուած չեր: Ծուսական կառավարութիւնը նոյն հետեւում էր այս քաղաքականութեան թէ պէտք չէր բռնի կերպով հեռացնել երկրից լատին քարոզիչներին, այլ թոյլ տալ որ իրենց անյաջպատճիւնը նկատելով իրենք ազատորէն հեռանան, բայց երբ երեւաց որ միսիոնարները իրենց ազատ կամ քով իրենց առաքելութիւնը լքանոց և հեռացներ չեն, 1840ին կառավարութիւնը միջոցներ ձեռք առու նրանց գործունէութիւնը արգիլուու, իսկ 1855ին նիկոլա Ա. կայսեր հրամանով նըրանք բոլորն էլ բռնի վատրուեցան ոչ միայն Վրաստանից այլ բովանդակ կովկասից:

Եեմախա եւ Գանձակում: — Կապուչինների Տփղիսի հաստատութիւնը ժէ գարում իր գործունէութիւնը ատրածել է նաև պարսկական իշխանութեան տակ գանուածուրիչ կովկասեան քաղաքներում եւս: Այսպէս կեհաստանի արտակարգ գեսապանն, որ իր կառավարութեան յանձնարարութեամբը 1682ին կապից ծովեղերքն էր եկել, գրում է Սպահանի լեհական գեսապանին թէ ինքը Եեմախա քաղաքում (այժմեան Ազրբեյջանում) տեսակցութիւն է ունեցել տեղույն հայ եղիսկոպոսին հետ, որին կոչում է Mons.Biagio, և այս հայ եպիսկոպոսը նրան

(1) Le missioni capp. minori, Roma 1925, t. 324, 330:

յայտնել է թէ հայոց պատրիարքն (կաթողիկոսն) և ինքը պատրաստ են յարի հռոմէական կաթողիկէ Եկեղեցւոյն և խնդրել է որ Շեմախիա գան կապուչին կրօնաւորներ։ Այս տեսակցութեան ժամանակ լինաւկան դեսպանը երկու նամակ եւս է ստոցել Հռոմ ուղարկելու համար, մէկը յիշեալ Biagio եպիսկոպոսից, իսկ միւսը նախավրկայ Ս. Ստեփանոսի վանքի վանահայր՝ Մարտիրոս վարդապետի կողմից։ Երկուսն էլ Պրովագանտայի Ս. Ճողովին ուղարկած (1): Այս նամակների մէջ յայտնուած բաղձանքների համաձայն Պրովագանտայի կարգադրութեամբ Տփղիսից Շեմախիա են գընացել 1688ին երկու կապուչին միսիոնարներ՝ P. Carlo da Pescio և P. Giustino։ Վերոյիշեալ հայ եպիսկոպոսն անմիջապէս կատարել է իր խոստումը և Pescioի միջոցով ընդունել է կաթողիկէութիւնը։ Այս հանդէսին ներկայ է եղել լինական արտակարգ գեապանը։ Այժմեան Ազրբեյջանի թրքական Հանրապետութեան մէջ բացի Շեմախիայից կայ և մի ուրիշ հայաբնակ քաղաք Գանձակ կամ Գանջա կոչուած (2): Վերոգրեալ երկրորդ կապուչինը՝ P. Giustinoն, 1692ին յոջողելք Շեմախիայից Գանձակ գալ և հաստատել, այնտեղ եւս մատուռ կառուցանել, շնորհիւ տեղացի մի նշանաւոր նորագործ հայի, Նազար Բեկ անունով, որ երբ Giustinoն Վրաստանում, Գորի քաղաքում է բնակուել, նրան աշակերտել է և կաթողիկէութիւն ընդունել։ Գանձակում Նազար Բեկի օրինակում հետաել են ուրիշ տեղացիք և յաժմախել նոր մատուռը։ Այս իստուցի կրօնաւորը Գանձակում հիւսնդացել և վախճանել է 53 տարեկան հասակում 24 տարի կովկասում եռանդուն կերպով (3) իր ստանձնուած կրօնական առաքելութեան նուիրուելուց յետոյ։ Նրա

(1) Le Missioni dei Minori capp. vol. VII էջ 80-81, յառաջ են բերուած երկու համակիներն ել։

(2) Պատրիարքական անունը նախ ուռական իշխանութեան տակ Ելիզաւեցոպոյ էր, իսկ այժմ Գանջա։ Թթերենում հիշում չինելով, փոխուած է զի։

(3) P. Rocco da Cesimale, T. III, էջ 360։

մահը մեծապէս ազդել է նրա գործի շարունակութեան վրայ։ Երբ մի քանի տարի վերջ Տփղիսից ուրիշ կապուչիններ են եկել Գանձակ այլես ո՛չ նրա բնակարանն են կանգուն գտել ո՛չ մատուռը։ Նոր միսիոնարները դիմել են տեղւոյն հայ ոչ-կաթողիկէ հոգեւորականութեան և խնդրել են որ թոյլ տան իրենց գալ հայ եկեղեցին և այնտեղ լսաբնական պատարագ տանել մինչեւ նոր մատուռի համար յարմար բնակարան գտնելը։ Ակսում է հակառակութիւն հայոց կողմից, որոնք գանգատում են Գանձակի պարսիկ խանին միսիոնարների կրօնափոխական գործունէութեան դէմ և չեն թողնում որ հայեր մտնեն կաթողիկէից մատուռը։ Այս ժամանակ միսիոնարները հրապարակային վիճաբանութեան են հրաւիրում տեղւոյն հայ հոգեւորականութիւնը եկեղեցական աստուածաբանական խնդիրների և առ հաստրակ երկու եկեղեցիների վարդապետութեան վրայ, բայց հայ վարդապետները չեն ընդունում և չեն գալիս։ Ի նկատի ունենալով այս հանգամանքը, Խանը արտօնում է որ ով կամենայ կարող է գնալ միսիոնարների մատուռն և ազատօրէն հետեւել նրանց վարդապետութեան։ Այս արտօնութիւնից յետոյ, տառմ է կապուչին պատմագիրը, այնչափ մարդ յաճախեց, որ մեր մատուռը փոքր եկաւ այդ բազմութեան համար։ (1)

Գանձակում 1713ին կաթողիկէ դարձած հայերի թիւը եղել է ընդամենը 14 հոգի, երբ 1755ին վրաց թագաւորը գրաւելով Տփղիսի և Գորիի կաթողիկէ եկեղեցիները կապուչինների քարոզութիւնն արգիլել է և նրանց դուրս հանել վրաստանից։ Գանձակում եւս նոյն կերպով է վարուել տեղական իշխանութիւնն։ Այս կերպով գողարեն է կապուչինների գործունէութիւնը։ (2)

Ա.Բ.Ա.ՔԵԼ ՍԱՐՈՒԻԿԱՆ

(1) Le Missioni dei minori Cappuccini T. VII, էջ 128։

(2) Անդ էջ 230։

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԻԱԲԱՆՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒԻ ԳՐՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Ա.

Ա Դ Ա Ք Ի Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Ց Գ Ի Ր Ք

Միաբանողները մեծ ջանք կը թափէին իրենց աշակերտներուն գտաստիարակութեան ու կազմութեան համար։ Այդ նպատակով իրենց շարագրած գրքերէն երկութը շատ երեւելի դարձած են Միջին Դարու գրականութեան մէջ։ առաջինը կը կոչուի առաքինութեանց գիրք։ կարենեանց (1) հին ցուցակը այս երկասիրութենէն ինը ձեռագիրներ կը յիշատակէ, որոնք իջմիածնի մատենագրանին մէջ կը գտնուէին։ Նոյն բովանդակութեամբ ութը ձեռագիրներ կը գտնուին վենետիկի Միխիթարեանց մատենագրանին մէջ։ կան նաև ձեռագիրներ Պերլին, Օքսֆորտ, Հռոմ։ Առաքինութեանց գիրքը երկիցս տպուած է ժլ դարուն։

Բաւական ընդարձակ ուսումնասիրութիւն մըն է քրիստոնէական առաքինութեանց շուրջ։ գիրքը բաժնուած է ութը հատուածներու։ Առաջին հատուածը ընդհանուր տեսութիւն մը կուտայ առաքինութեանց վրայ։ յաջորդող երեք հատուածները կը հային աստուածաբանական առաքինութեանց, առաջինը՝ հաւատագի, երկրորդը՝ յոյսի, երրորդը՝ սիրոյ։ Յետագայ չորս հատուածները նկատի կ'առնեն բարոյական չորս գլխաւոր առաքինութիւնները՝ խոհեմութիւնը, ժուժկալութիւնը, զօրութիւնը և արդարութիւնը։ Գըրքին յօրինողն է Պետրոս Արագոնացին, որի երկին շարադրութեան համար գլխաւորաբար գործածած է կիյոմ Բերոյի «Ոսկեղէն» համառօտութիւնը առաքինութեանց և մոլութեանց։

Կիյոմ Բերոյ դոմինիկեանը՝ Լիոնի վան-

(1) Յ, Կարենեանց, Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ արոռոյն իջմիածնի, Տփղիս, 1863, էջ 167-168։

քէն էր, ան ժֆ դարու մեծագոյն տատուածաբաններէն կը հանդիսանայ։ Շարադրած է քազմաթիւ քարոզներ և աստուածաբանական երկեր։ իր «Ոսկեղէն» համառօտութեանց ձեռագիրները կը գտնուին Եւրոպայի այլեւայլ մատենագրամներու մէջ, նաև յաճախ տպագրուած է Միայն 1500է առաջ տամնեակ մը տպագրութիւններ ունեցած է։ Կը պատմուի թէ՝ երեւելի Ժերսոն օրմը ըստած ըլլայ. եթէ աստուածաբաններու գրութիւնները հրոյ ճարակ ըլլային, կորուստը հանդուրժելի պիտի ըլլար եթէ կիյոմ Բերոյի «Ոսկեղէն» համառօտութեանց» օրինակ մը փրկուէր։

Քանայ Միաբանողներուն համար մեծ արժանիք մըն է՝ այս գիրքը հայ մատենագրութեան մէջ ներմուծելինին այլ և այլ յարմարումներով, երկու խոշոր հատորներու մէջ (առաքինութեանց և մոլութեանց գիրք)։ Պետրոս Արագոնացին Բերոյի ծըրագրին կը հետեւի և քազմաթիւ մանրամատնութիւններ անկէ փոխ կ'առնէ։ Սակայն հեղինակը ժֆ դարու ուրիշ աստուածաբաններու և մատենաւորապէս Ս. Թովմաս Աղուինացիի երկերն ալ կ'օգտագործէ։ Երբեմն կը գաղափարէ նաև նկատի տանելով յունական և հայկական գրութիւններ։ Օրինակի համար, հաւատագի հատուածին մէջ 37րդ գլխուն կը գրէ. «Յոյնք երգն վասն երանուհոյն Մարինեայ վկայունուոյն. «Փառաւորեալ մարտիրոս Մարինէ՝ արժանապէս բնակիս յերկնային օթեանսն»։

Դարձեալ՝ ի տօնս մարտիրոսաց բազում անգամ երգեն. «Երանելի մարտիրոսք, որք թագաւորէք այժմ ընդ Քրիստոսի...»

Ի գիրս վարուց սրբոց, զոր ընդունին յոյնք և ընթեռնուն, ասի թէ երեւեցաւ Քրիստոս Յովհաննու Աւետարանչին և կոչ-

եաց զնա յերկնային խորանն:

Եւ հայք յերգս մարտիրոսաց ասեն թէ
փառք իւրիսոց հանդուցեալ են յոսկերս
նոցա և հոգիք սոցա դասաւորեալ են ընդ
հրեշտակս յերկինս:

Յայնցմանէ և ի բազում այնպիսեացս
յայտ է, թէ հոգիքն արդարոց, յետ բաժա-
նելոյ ի մարմնոյն, երանեն յերկինս, եթէ
ոչ ունին արգելումն ինչ: Եւ մեղաւորացն
իջանեն ի գժոխսո:

Ստորև կ'արտասպենք կարգ մը գիտո-
ղութիւններ, զորս հեղինակը կ'ուղձէ իր
աշակերտներուն: Անոնք քաղուած են Առա-
քինութեանց Գրքէն (հատուած Ե, գլուխ Բ):
Պիտի ծառայեն գտղավսար մը տալու Միա-
բանողներու հայերէնին մասին, միանդա-
մայն ցոյց պիտի տան իրենց ջանքը տշա-
կերտներու լաւ կազմութեան համար:

Ուսարուք զբարիս զործել. Խոյ. Ա. (1)

Ասէ Արիստոտէլ թէ բնական է ամե-
նայն մարդոյ՝ ցանկալ գիտութեան: Որոյ
պատճառն է զի իւրաքանչիւր իր ցանկայ
կատարելութեան իւրոյ, որպէս նիւթն տե-
սակի: Այլ կարողական իմացումն մեր ու-
նի զկերպ նիւթոյ, զի որպէս նիւթն է զօ-
րութեամբ առ ամենայն տեսակս, այսպէս
կարողական իմացումն է զօրութեամբ առ
յիմանալ զամենայն էութիւնս և ոչ ածի ի
ներգործութիւն, եթէ ոչ գիտութեամբ:
Ապա ուրեմն որպէս նիւթն ցանկայ տեսա-
կի, նոյնպէս իմացականն ցանկայ գիտել:
Դարձեալ իւրաքանչիւր իր ունի բնական
ձգումն առ յատուկ գործն իւր: Այլ՝ յա-
տուկ գործ իմացականին է գիտելն, թէ-
պէտ ոչ ամենեքեան ջանան գիտել: Ոմանք
յետս քարշին հեշտ ցանկութեամբ, այլք
աղքատութեամբ, այլք՝ ծուլութեամբ,
այլք՝ զտգիտութիւնն առաւել սիրելով քան
զգիտութիւնն, վասն որոյ և կորուսանեն
զմարդկային արժանաւորութիւնն, որ է
ազատութիւն մտացն:

Վասն այսորիկ ասէ Եսայեայ Ե.
Վասն այն զերեցաւ ծոյնվուրդ իմ, զի բզ-
զիտութիւն ոչ ունիր (2): Արդ՝ զի բնակա-
նապէս պարտիմք ցանկալ գիտել, և զի գի-
տութիւնն է վասն ի գործ ածելոյ, վասն

այսորիկ ասէ. Ուսարուք զբարիս զործել:

Արդ գիտելի է զի առ այս, որ ոք
բարեռք ուսանիցէ, և օթն պիտոյ իսկ է:

Նախ զի բարի վարս ունիցի. զի ասէ
Աւգոստինոս, սխալէ՝ որ համարի ճանաչել
զմարտութիւնն, թէ գեռեւս կեայ անու-
ակութեամբ, զի ասէ իմաստութեան գիր-
քըն Ա. Յանձն չարարուես իմաստութիւն ոչ
մտանէ(3): Եւ Սիրաք Ա. ասէ. Որ ցանկա-
նաս իմաստութեան, պահեա' զարդարութիւն
եւ Տեր տացէ զնա Տեզ(4): Դարձեալ ասէ
իի. Ուպէս բոչունի յարին առ համանան
իւրեանց, այսպէս նուարտութիւնն առ զո-
ծողս իւր(5):

Երկրորդ՝ զի աղօթասէր լինիցի: Բանզի
իմաստութիւնն է պարզե Աստուծոյ, ոչ ոք
պարտի յանդգնիլ յափշտակել զնա բռնու-
թեամբ ընթերցման, առանց խնդրելոյ
յԱստուծոյ: Վասն այսորիկ ասէ Յակոբոս.
Թէ ո՛ նուազեալ իցէ յիմաստութեան, խրն-
դեսցէ յԱստուծոյ, որ տայ ամենայնի առա-
սապէս(6):

Երրորդն է խոնարհութիւն: Եւ այս
չորս կերպիւ: Նախ՝ զի ոչ ոք ուսումն
խստեսցէ: Երրորդ՝ զի ոչ ոք յումեքէ
ամաչեսցէ ուսանիլ: Զի ասէ Սենեքա. Լե՛ր
ցանկացող իմաստութեան և ուսումնական,
զի զոր ինչ գիտես առանց բարձրամտու-
թեան. հազորդեսցիս այլոց և զորս ոչ գի-
տես, առանց թաքուցանելոյ զտգիտութիւն
քոյ՝ խնդրեսցիս: Եւ ոչ միայն ի բարեաց
այլ եւս ի չարաց. զի ասէ Աւգոստինոս.
աթոռն Մովսիսի բռնադատէ զչարն ուսու-
ցանել զբարին: Վասն այսորիկ ոչ է պարտ
հրաժարիլ յուսանելոյ ի նոցանէ, զի որք
միայն ի բարեաց կամին ուսանիլ, նմանին
այնցիկ, որք կամին ըմպել միայն ոսկի
կոմ արծաթի բաժակաւ և ի մետաքսեայ
քսակէ միայն առնուլ զցորեան, որոց
քաղցոյն և ծարաւոյն ոչ է պարտ ողորմիլ:
Երրորդ զի մի ամաւթ համարիցի զտգի-
տութիւնն խոստովանիլ, զի ասէ Աւգոս-
տինոս. որ ասէ թէ գիտեմ, ոչ է արժանի
զի գիտացէ: Զորրորդ՝ զի մի խստեսցէ

(3) Կմաս. 1, 4.

(4) Ժող. 1, 33. Վիլկարի համաձայն

(5) Հմ. Ժող. 27, 10.

(6) Հմ. Յակ. 1, 5.

(1) Խո. Ա. 16

(2) Խո. 5, 13, Վիլկարի համաձայն:

զխոնարհ կերպ Սուրբ Գրոց։ Զի ասէ Աւգոստինոս թէ շարադրութիւն Սուրբ Գրոց ոմնենցուն է մատչելի, բայց սակաւուց է իմանալի։ Ես երբեմն հոգայի պարապիլ Սուրբ Գրոց, այլ անպատշաճ ինձ երեւէր համեմատել զնա Թուլիական արժանաւորութեան, զի փքացումն իմ փախչէր ի խոնարհ կերպէ նորա։ Սուրբ Դիրքն աճէ ընդ փռունց, այլ ես անարժան համարէի զիս լինել փոքր, զի ուռուցեալ հըպարառութեամբ՝ մեծ ինձ երեւէի։ Եւ զինի ասէ. զարմանալի է խորութիւն բանից քոց, Տէր, և թէպէտ դիւրահաս թուի վերերեւոյթն, սակայն մեծ արհաւիրք է հայել ի ներքս։

Զորբորդ՝ զի լինիցի ստէպ ի քննել զՍուրբ Դիրս։ Առ որ նախ հարկաւոր է երկիւղ Տեառն, որպէս ասէ, Առակք Աթէ սկիզբն իմաստութեան երկիւղ է Տեառն (1) զի նու փրկեսցէ ի չարէ և ի մոլորութենէ, որպէս ասէ նոյն Առ. ԺԴ. իմաստունն զարհութեալ խոսորեցաւ ի չարէ (2)։ Դարձեալ՝ երկիւղն յորդորէ զմարդն առի խնդրել զձշմարտութիւնն, որպէս ասէ ժողովող է. որ երկնչի ի Տեառնե, ոչ նեղգացի (3)։ Երկրորդ՝ հեղութիւն, այսինքն զի հաւանեացի մարդն Սուրբ Գրոց։ Զի ասէ Աւգոստինոս թէ ի գիրս՝ երկիւղածք և հեղք գտանեն զկամս Աստուծոյ։ Այլ թէ որպէտօս պարտէ քննել զԴիրս Սուրբս, ասէ Աւգոստինոս։ Նա է հմտակոյն քննող Գրոց, որ նախ զամենայն ընթեռուցու զի լինիցի ծանօթ, եթէ ոչ մտացն, սակայն նկարագրին, և յետ այսորիկ որ ինչ եղեւալ կան անդ պատուիրանք կենաց և կանոնք հաւատոյ դիւրիմացք ստէպ քննեացի։ Զի դիւրիմաց է ամենայն ինչ որ պարունակէ զհաւատ և զբարի վարս, այսինքն զյոյս և զաէր։ Եւ յորժամ ընթելանայցէ Աստուծային Գրոց, յայնժամ պարտ է հոգալ գիտել զխորս, զի յայտնագունիւքն եկեսցէ ի ճանաչումն խորագունից։ Խսկ քննելն կրկնն կերպիւ լինի։ Նախ յայլմէ հարցանելով, և առ այս հարկաւոր է յի-

շողականն, զի ամենայն ատարակոյսս պահեցէ, և յորժամ հանդիպեսցի հմտագունից՝ հարցցէ։ Երկրորդ՝ ըստ ինքեան որոնելով, և յայնժամ պարտ է զգուշանալի յանդզութենէ, զի մի՛ զանձանօթն համարեսցի իբրեւ զծանուցեալ և հաւանեսցի նոցին, այլ համենացի ի խոկալն։ Զայցանէ ասէ Աւգոստինոս թէ երկու են գովելի անձինք, առաջին, որ եղիտ զձշմարտութիւնն, և զայսպիսին պարտ է երանելի քարոզել, երկրորդ՝ այն, որ մեծաւ ջանիւ և ուղղութեամբ քննէ։ Առաջինն արգէն իսկ ժառանգէ զձշմարտութիւնն, երկրորդն է ի ճանապարհ և անսխալ հասանելոց է։ Այլ երեք ազգ մարդկան են խոտելիք։ Նախ այնք են խոտելիք, որք համարին գիտել և ոչ գիտեն։ Երկրորդ՝ որք գիտեն զինքեանս ոչ գիտել, սակայն ոչ հոգան զի գիտացին։ Երրորդ՝ որք ոչ գիտեն և խոտեն զգիտելն։ Դարձեալ զգուշանալի է, զի յայն, յոր ոչ մեծ օգտութիւն, ոչ աշխատեսցի։ Զի ասէ Սենեքս. վասն է՞ր աշխատիս ի տարակոյսն յայն, զոր լուսոցոյն է խոտել քան լուծանել։

Հինգերորդ՝ զի տրամաբանեսցէ վասն ձշմարտութեան, այլ այնպէս, զի եղիցի առանց աղմէկի, և այս առանել հանդիպի, որոց են ի բանական արհեստի։ Վասն այնր ասէ Աւգոստինոս թէ տրամաբանութիւնն յամենայն ազգ տարակոյսս յոյժ օգուտ է տռ ի յայտնել զձշմարտութիւնն, այլ թէ զգուշացին ի յաղմէկ և ի սնափառութենէ, որ կոմի պատրանօք ձշմարտել զինքն։ Վասն այսորիկ Առաքեալն առէ մի՛ բանակոխ լինել յոչինչ պես ի կործանումն լուղաց (1)։ Ուր ասէ Աւգոստինոս. բանակոխ լինելն է ոչ հոգալ յայտնել զձշմարտութիւնն, այլ զի տատցեալն ի քէն՝ նախամեծար լինիցի քան զմիւսոյն։

Վեցերորդ՝ զի, յընթեռնուուլն զգիրս, ոչ շտապեսցի, զի շտապելով ոչ կարէ անսանել զթաքուցեալ միտսն։ Զի զոչինչ մեծ՝ բնութիւնն կամի կատարել փութով։ Ուստի և մեծագոյն կենգանիքն յորպէայնս մարց իւրեանց յերկարագոյն մնան, որպէս ասէ Արիստոտէլ թէ փիզն մնայ երկու ամս

(1) Առ. 1, 7,

(2) ԱՅդ. 14, 16

(3) Հմ. Փաղ. 7, 19.

(1) 2 Տիմ. 2, 14.

յդի: Դարձեալ՝ ի փութով գրելն ոչ բարեռք գրի, այլ ի բարեռք գրելն՝ փութով գրի, զի որ ինչ բարեռք է, փութով է: Դարձեալ՝ թէպէտ դիւրիմաց երեւեցին Սուրբ Գիրք, ոչ է պարտ շտապել: Զի յանցանել ձիով ընդ ջուրն, սանձով յետս ընկրկեմք, զի մի՛ շտապելովն դիցէ զոտն ուր վնասել կարիցէ: Դարձեալ ծանի՛ ր ըստ Աւգոստինոսի զի վասն երկուց պատճառաց՝ գրեալն ոչ իմացեալ լինի, այսինքն թէ անծանօթ նշանալք և կեղակարծ ծածկեալ լիցի: Իսկ նշանքն կրկին են, այսինքն յատուկ կամ այլաբանեալ: Յատուկ ասին, յորժամ նշանակեն զիրն, վասն որոյ եղան, որպէս եզն անունն իմացեալ լինի զանրան կենդանեաց: Իսկ այլաբանեալն է, յորժամ նշանակէ եզն զաւետարանիչն կամ զգարողողն: Արդ ընդդէմ անծանօթ յատուկ նշանացն՝ միծ օգտութիւն է ծանօթութիւն լեզուացն և պէսոպէտ թարգմանութիւն բառիցն: Իսկ ընդդէմ այլաբանեալ անծանօթ նշանացն օգտէ ճանաչումն իրացն, թէ զի՞նչ նշանակեն յայլաբանելն, և յատկութեանց նոցին: Որպէս, յորժամ արծիւն նշանակէ զթովհաննէս, պիտոյ է ճանաչել զյատկութիւնն արծոյն և զշնորհն և զառաքիւնութիւնն Յօվհաննու: Իսկ ընդդէմ կեղակարծ նշանացն է օգուտ՝ երկիւղիւ և հեղութեամք քննել զգրեալն, նաև զի ու-

նիցի զճանաչումն լեզուաց և զի միշտ ուղղեսցէ զինքն ըստ կանոնաց հաւատանին, զորս ունիմք ի Սուրբ Գրոց (ուր յայտնապէս խօսին) և յուսմանէ Եկեղեցւոյ: Դարձեալ գիտելի է, զի, յորժամ նկարագիր ինչ է կեղակարծելի, պարտ է հայի յառաջընթացն և ի յետագոյննն: Եւ որոյ գիտուրութեան առաւել համաձայնի, այնմ առաւել հաւատանիլի է: Այլ և գիտելի է զի, որ ընթեռնու զգրեալմն, պարտի ջանալ զի ի միտ առցէ զնկարագիրն և զմիտս նորին իմասցի: Եւ թէ զերկուինն ոչ կարացէ, առաւել ջանասցէ զիմացումըն նոցին աւանդել մտաց իւրոց, զի ասէ Աւգոստինոս թէ նախամեծարելիք են, որք իմանան զգիր, թէպէտ զնկարագիրն ոչ պահեն, քան զայնս որք նկարագրին են ծանօթ և ոչ մտացն:

Եօթներորդ՝ զի ժուժկալ լիցի յընթեռնուրէն: Զի ասէ Յերոնիմոս. Աստուածային Գիրք միշտ բարձցին ի ձեռս քո, և հանապազ շրջեսցին ի միտս քո, և յորժամ զայսոսիկ ունիցիս ոչ լինիս անշնորհակալու Աստուծոյ, զի ասէ Սիրաք ԾԱՏՈՒՊԻՆ ինձ զիմասուրին, սաց զփառս

(1) Marc-Antoine v. d. Oudenrijn

(1) Փոդ. 51, 23 Վիւկարի համաձայն:

ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԵՆ ԱՆԴԻՆ

(Վերջ)

ՀԱՅԱՐԱՄԵԱՑ
«Հասկ»ի Օդ. — Հոկտ. 1944 թուին մէջ,
խօսելով Հազարամեայի սխալ վարդապետութեանը վրայ, (1) փառէն եպիսկոպոս կը յարէ «Ու այս դիւրիմացութիւնն

(1) Արուն համաձայն Թ. Վ. Ռ տարին
Յիսուս պիտի զար երկրորդ անգամ եւ
աշխարհի վերջ պիտի տար:

էր որ ներշնչեց հաւանականաբար Եւրոպայի խաչակրութիւնները (ԺԱ-ԺԴ դար), որ Ս. Երկիրը (Պաղեստին) Սարակինուներէն ազատելու ծրագրով սկսաւ, և յանդեցաւ յետոյ դէպի Արեւելք քաղաքական և կրօնական աշխարհակալութեան՝ որ կը տեւէ մինչեւ հիմա, և որ պատեհութիւնն ընծայեց արեւմտեան եկեղեցին տնտեսաւ-

կան զօրացումին՝ տհագին կալուածներուն կտակներու և գումարներու մատուցումով... ժառանգելու համար երկնից արքայութիւնը»:

Դիտելի է որ այս բոլոր պարբերութիւնը ստոյդ պատմութեան դէմ է. նախ՝

ա. Որովհեաւ Հազարամեայի վարդապետութիւնը գոյութիւն չէ ունեցած խաչակրութիւններու ժամանակ, այլ մի միայն ԺԶ դարու «միսթիք» կոչուած գրազներու երեւակայութեան պատուղ է: Ստոյդ է թէ, խաչակրութիւններու ծագման ժամանամակից (ԺԱ. դար) թագաւորները՝ շատ հեռու աշխարհիս մօտարձւու օրհասին վրայ մտածելէ, նիւթական յառաջդիմութեան մեծ զարկ կոչուային:

բ. Երկրորդ՝ ենթագրելով նոյնիսկ Հազարամեայի վարդապետութեան պատմականութիւնը, ասիկա չի կրնար ծագում տուած ըլլալ խաչակրութիւններուն, քանի որ խաչակրութիւնները սկսան 1095ին մինչ Հազարամեայի վարդապետութիւնը որ պիտի սպասէր Քրիստոսի գալուստին 1000 տարույն (և կամ 1033), բոլորովին հինցած և սխալ հանդիսացածպիտի ըլլար:

Այս ճշդումները ընելէ յետոյ, ստորև կուտանք խաչակրութիւններու դրդապատճառները ինչպէս նաև եկեղեցւոյ կալուածներուն ծագումը:

Խաչակրութիւններու դրդապատճառները, մինչև այսօր, սրբազն պարտք մը համարած են ուխտագնացութեան երթալ Պատեստին, այն Ս. Երկիրը ուր Քրիստոս Տէրն մեր ապրած էր: Մինչև ԺԱ. դար, այդ ուխտագնացութիւններուն դէմ մեծ արգելքներ չէին եղած. մանաւանդ թէ, Հառուն առ-Ռաշիտի ատեն, Ս. Երկիրը, գրեթէ փրանկներու յանձնատիրութիւն (mandat) մը կը համարուէր:

ԺԱ. դարուն, Սելմուք թուրքերու բարբարոս արշաւանքներու հետեւանքով՝ վատթարացաւ քրիստոնեայ ուխտաւորներու կացութիւնը, և անոնք սկսան հաւածուիլ և չարչարուիլ:

Քրիստոնեայ Արեւմուտքը յուզուեցաւ բարբարոսութեան նորանոր արտաքներէն. 1095ին, Ուրբանոս ԲԱՅՍՐ. է Քահանայա-

պետք մեծ ժողով մը գումարեց Clermontի մէջ, ուր՝ պարզելէ յետոյ ուխտաւորներուն տառապանքները, յորդորեց քրիստոնեայ իշխանները որ եղբայրասպան կուինները դադրեցնելով՝ երթան ազատագրեն Ս. Երկիրը: Քահանայապետին կոչը խանգավառութեամբ կ'ընդունուի տմենէն «Աստուած կ'ուզէ» կոչով: Ասով յայտնի կ'ըլլայ խաչակրութիւններու առաջին դրդապատճառը՝ հաւատքը:

Եղած են նաև ուրիշ, երկրորդական կարգի պատճառներ, օրինակ՝ պատերազմական ոգին և բախտախնդրութեան սէրը, որոնք այդ ժամանակի ժողովուրդներու յատուկ էին:

Իրաւ. է որ ԺԱ. դարուն, շատ մը եւրոպացի իշխաններ վնտուեցին իրենց նիւթական օգուար, ստկայն այս կ'ըլլար խաչակրութիւններու կազմակերպիչ՝ քահանայապետներու կամքին հակառակ:

Եկեղեցւոյ կալուածներու ծագումը. — Հառմէացի կայսրերուն շղթայազերծած հալածանքներէն անմիջապէս յետոյ (Դ. դար) քրիստոնեայ հաւատացեալները սկսան նըւէրներով ճոխացնել զանազան եկեղեցիները. ինչ որ ժողովուրդին օգտին կը գառնար, քանի որ անհամար հիւանդանոցներ և աղքատանոցներ կը բացուէին եկեղեցական իշխանութիւններու կողմէ: Ցիշենք Հայստանի համար՝ Ս. Ներսէս Մեծի շինոծ դպրոցներն ու հիւանդանոցները:

Ը. դարուն, կարուս Մեծ կայսրը մեծամեծ գաւառներ նուրիբեց Ս. Քահանայապետին, և անոնք «Ս. Պետրոսի կալուած» յորջորջումին տակ՝ կազմեցին Ս. Աթոռի Պետութիւնը (որ տեսեց մինչև 1870). այս շրջանէն վերջն ալ նուրիբատուութիւնները շարունակուեցան եւրոպայի բոլոր քրիստոնեայ պետութիւններուն մէջ:

Բոլորովին կամայական պիտի ըլլար եկեղեցական ինչքերու ծագումը տեսնել խաչակրութիւններու մէջ, ինչպէս կը կարծէ Գերշ. Յօդուածագիրը:

Խաչակրութիւններու շրջանին, Ս. Երկրին պաշտպանութեան համար ծագում ունեցան կրօնա-զինուորական հաստատութիւններ, օրինակ՝ Տաճարականները (Templiers). անոնք ունեցան

շատ հարսառութիւններ, բայց այդ հարըստութիւնները չեին պատկաներ Հռոմայ Եկեղեցոյ, և քիչ յետոյ բոլորովին կողոպտուեցան քաղաքական իշխանութիւններէն:

«Հասկ»ի Մայիս 1947 թուին մէջ, Փառէն եպիսկոպոս հետեւալ զարմանալի հստառատութիւնը կ'ընէ. «Գալով կենդանի կաթոլիկներուն՝ ասոնց հոգիները կը փրկուին կամ կ'արդարանան արդէն Վատիկանի (Ս. Պետրոս և Ս. Պողոս Առաքեալներուն գերեզմաններուն) ուխտագնուցութեամբ և «Թողութեան թուզթերավ»:

Մեզի կը թուի թէ այս տողերով հաղինակը կաթողիկէ վարդապետութիւնը կ'ուզէ ձազրանքի. ենթարկել:

Ահա մեր պատասխանը.

1.- Մեղքերու թողութիւնը, ըստ կաթողիկէ վարդապետութեան կրնայ ըլլալ մի միայն զղջումով ու խոստվանանքով: Ոչ ուխտագնուցութիւնը և ոչ ալ թողութեան թուզթերը կարող են ծանր մեղք մը ջնջել:

2.- Մեծ միամտութիւն պիտի ըլլար կարծել՝ թէ ամէն կաթողիկէ պէտք ունենայ փրկուելու համար Վատիկանը այցելի և «թողութեան թուզթեր» ընդունիլ: 450 միլիոն կաթողիկէներուն մէկ հարիւրերորդը գուցէ առիթ չունենար Վատիկանը այցելելու:

«Հասկ»ի Յունիս 1946 թուին մէջ (էջ 173) Փառէն եպիսկոպոս կը յարէ «Հռոմակայ Եկեղեցին, վերջին ժամանակներու մէջ, նոր գիւտ մըն ալ ըրած է. կանխիւով վերջին գատաստանը և տասուտացին վճիռը, «հրանելի» և «սուրբ» հաչակելով իր յարմար գատած հաւատացեալները»:

Կաթողիկէ Եկեղեցին Աստուծոյ վճիռը միշտ անփոփոխ հաչակեծ է և կը հաչակէ. ահո թէ ի՞նչպէս և ի՞նչո՞ւ.

1.- Կաթողիկէ կրօնքը միշտ սորվեցուցած է թէ հոգին մարմնէն բաժնուելուն՝ կը մտնէ յաւիտենապէս անփոփոխ վիճակի մէջ (քաւարտնը անցողական ըլլալով):

2.- Մահէն անմիջապէս յետոյ, հոգին, ըստ կաթողիկէ վարդապետութեան, կը ներկայանայ առանձին Աստուծոյ տաջեղատելու համար: Վճիռը որ, պիտի ըլ-

լայ երկինք (քաւարտան) կամ գժոխք, անմիջապէս կը գործադրուի, և չի կրնար փոխուիլ:

3.- Քրիստոս Տէրն մեր երկինքը կը կոչէ «յաւիտենական կետնք», իսկ գժոխքը՝ «հուրն յաւիտենական»: «յաւիտենական» բառը կը նշանակէ անփոփոխ վիճակ մը:

4.- Կ. Եկեղեցին կը գտառապարտէ ամէն անոնք, որոնք կժժոխք եղողներու համար կ'ազօթեն, որովհետեւ գժոխք գացողները Աստուծոյ արդար կամքով՝ այդ անդէն չեն կրնար ազատիլ:

5.- Եկեղեցին երբեք չաղօթեր երկինք եղող սուրբերուն համար, որովհետեւ անոնք բնաւ ազօթքի չեն կարօտիր. անիկա կ'ազօթէ միայն քաւարանի հոգիներուն համար, որոնք ժամանակաւոր տանջանքներու գտառապարտուած արդարներ են:

Կը զարմանանք ուրեմն թէ ի՞նչ հիմերու վրայ դրած է Փառէն եպիսկոպոսի իր հստառատութիւնը:

«Հասկ»ի Մայիս 1947 թուին մէջ (էջ 119) Փառէն եպիսկոպոս կը յայտարարէ: «Հռոմակայ Եկեղեցին, վերջին ժամանակներու մէջ, նոր գիւտ մըն ալ ըրած է. կանխիւով վերջին գատաստանը և տասուտացացին վճիռը, «հրանելի» և «սուրբ» հաչակելով իր յարմար գատած հաւատացեալները»:

Այս առթիւ յարմար կը սեպենք հետեւեալ համառօտ տեղիկութիւնները ընծայել յարգելի ընթերցողներուն՝ սրբադասումի (canonisation) շարջ:

Եկեղեցւոյ տուաջին գարերուն՝ «սուրբ» կը համարուէին վկաները կամ մարտիրոսները, որոնք իրենց հաւատքին համար մեռած էին. հարկ էր ժողովրդեան վկայութիւնը և տեղւոյն եպիսկոպոսին վճիռը:

Խոստօվանողները (անոնք որ տուայց մեռնելու շատ չարչարուած էին կրօնքին համար) նոյն պատիւը սկսան ընդունիլ Պղարուն, մեծ հալածանքներէն վերջ: Հարկ էր սակայն եպիսկոպոսներուն (ըլլայ առանձին, ըլլայ ժողովի մը մէջ գումարուած) հաւատացեալները, զեղծումները արգիլելու համար:

Ամէն պարագային, կը պահանջուէր Հռոմայ Ս. Բանոնայապետին, գէթ լուղայն հաւատացեալներ:

1170ին, Աղեքսանդր Գ. Ս. Քահանաւայպելը, Ս. Աթոռին վերապահեց «Երանացումը» և «Արբադասումը»։ Այս շրջանին յիտոյ ալ պատահեցան մի քանի «Երանացում»ներ եպիսկոպոսներու կողմէ։ Վերջնականորէն, 1625ին, Ուրբանոս Հ. Ս. Քահանայապելը ամէն երանացումի և սրբագասումի հարկաւոր պայման հռչակեց Ս. Աթոռին վճիռք։ Արդէն Աղքադոս Ե երանացումի գատերը վերապահած էր «Ծէսներու Ս. Փողովին»։

Երանացումը և սրբագասումը նոր գիւտ մը չեն, ինչպէս կը կարծէ Փառէն եպիսկոպոս, այլ Եկեղեցւոյ գոյութեան չափ հին սովորութիւններ Եկեղեցին սըրբագասումի դատ մը քննելով, ինքնակամ որոշումներ չ'առներ, այլ կը կատարէ իր մէկ իրաւունքը և պարտքք։ Իրաւունք՝ որովհետեւ քրիստոնեայ հաւատացեալները հետաքրքրող կարեւորագոյն հարց մը, ինչպէս է սրբագասումը, պէտք չէ որ եղծութիւններու աղբիւր կարենայ դառնալ, ինչպէս որ պիտի ըլլար եթէ որ և իցէ ուրիշ Եկեղեցական պիտ, կարենար զրադիլ այդ գործով։ Պարտք, որովհետեւ քրիստոնեայ ժողովրդեան օրինակներ ներկայացնելով կատարելութեան ձամբուն մէջ, ինչպէս են սուրբերը, զայն կը խրախուսէ և կը դաստիարակէ։

Փառէն եպիսկոպոսի կարեւոր դժուարութիւնը կը յայտնուի այս խօսքերով։ Կանինիւլով վերջին և յաւիտենական դատաստանը և աստուածային վճիռը»։

Այս դժուարութիւնը լրւծած ենք մասնակի դատաստանի վրայ խօսած ատենախո։ մարդ մեռնելէ վերջ անմիջապէս կը դատուի և կ'ընդունի իր վերջնական վճիռը՝ դժուլսք կամ երկինք (քաւարան)։ Հոս աւելցնենք.

Արդեօք Ս. Եկեղեցին, իրաւունքով սուրբեր չի հռչակե՞ր Ս. Աստուածածինը, Ս. Յավոէքը, Ս. Պետրոսը և միւս առաքեալները, Ս. Ստեփանոս Նախավկան, և այդպէսով «կանխա՞ծ կ'ըլլայ վերջին և յաւիտենական դատաստանը»։ Ոչ, անտարակոյս։ Ուրիմ ինչո՞ւ պիտի չկարենայ սուրբ հռչակել ուրիշներ, որոնք անոնց ճշմարիտ մրցորդներ են։

Եղբակացնենք։ Ս. Եկեղեցին նոր գիւտերու հակառակ է։ անիկա աւանդապահն է իր հին և սրբազան իրաւունքներուն։ պիտի հրաւիրէինք այն, որուն անկ է, մօտէն ուսումնասիրել սրբագասումի կանոնական կարգագրութիւնը, տեսնելու համար թէ ինչպիսի գարաւոր իմաստութիւնն մը խտացած է հոն։

Սուրբերու Բարեխօսութիւն

«Հասկ»ի յուն.-փետր. 1947 թուին մէջ, Փառէն եպիսկոպոս հետեւեալ տողերը կը գրէ. « Խսկ հոռմէականները իրենց քաւարանի քմածին վարդապետութիւնը պաշտպանելու համար միայն կ'առարկեն թէ «ինչպէս կրնան աղօթել և բարեխօսել սուրբերու հոգիները, որ առկաւին մտած չեն Արքայութիւն, դէմ յանդիման չեն տեսներ զԱստուած և գեռ կը սպասեն ընդհանուր յարութեան և դատաստանին։ Մինչդեռ սրբոց հոգիներուն աղօթելը յարեն նման է հաւատացնելներու աղօթելուն, և ինչպէս որ ասոնց աղօթելուն համար հարկ անհրաժեշտ չէ բնաւ, աչքով ու դէմ առ դէմ տեսնել զԱստուած, նոյնքան և աւելի սուրբերուն համար»։

Իբր պատասխան՝ հետեւեալ դիտողութիւնները կ'ընծայենք.

ա. Կաթողիկէ Եկեղեցին, սուրբերու երկինք գտնութիւլ չի հաստատեր քաւարանի վարդապետութիւնը պաշտպանելու համար, այլ այդ պարզ պատճառին համար որ սոյն վարդապետութիւնը լիովին փաստուած է Ս. Գրքէն և Աւանդութենէն (Տես Աւետիք, 1948, յուն.-փետր.)։

Ա. Եկեղեցին ամէն քմածին նորութիւններու թշնամի ըլլարով, սուրբերու երկինք ըլլալն ալ կ'ընդունի, մի միայն որովհետեւ Ս. Գրքէն կը սորվի այս ճըշմարտութիւնը։

Ա. Գրիփի վարդապետութիւնը. — Բարի աւագակը խնդրեց Յիսուսէն ըսելով «Տէր, յիշէ՛ զիս, երր քու թագաւորութեանդ մէջ մուտք գործես»։ Յիսուս ալ պատասխանեց «Ճշմարիտ կ'ըսեմ քեզի որ այսօր ինձի հետ պիտի ըլլաս երկինք (Ղուկ. Իֆ. 42-43)։ Այս խօսքերէն կը հետեւի թէ բարի աւագակը նոյն իրիկունը պիտի մտնէր Յիսուսի հետ անոր «Արքայութեան» կամ

«դրախտին» մէջ. արդ Յիսուս «մէկ» արքայութիւն ունի, այսինքն՝ յաւիտենական երջանկութեան վայրը. ուրեմն բարի տւագակը, իր խաչուելու օրն իսկ երջանկութիւնը պիտի ունենայ երկինք մտնելու:

Բարի տւագակը Քիսուսի հետ երկինք է. ուրեմն երկինք են նաև Ս. Աստուածին, Առաքեալները, Ս. Ստեփանոս Նախավկան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, բուր մարտիրոսներն ու արդարները:

Բ. Կը զարմանանք թէ այս աստիճանին սկսապտիկ դարձեր է Փառէն եպիսկոպոս ժխտելու համար պարզ և ստոյգ, բոլոր ժողովրդեան ծանօթ ճշմարտութիւն մը, ճշմարտութիւն՝ որ կը վայցի Քրիստոսի կիղեցոյ երկարամեայ վարդապետութեամբ, կաթողիկէ և նոյնիսկ էջմիածնական վարդապետաներու համոզումով, մեր չքնաղ շորականներով, մեր ժողովրդեան դարաւոր դաւանանքով:

Թէ սուրբերը արդէն հիմակունէ կը վայելեն երկինքի երջանկութիւնը — ինչպէս մեղաւորները հիմակունէ դժոխքի մէջ կը տանջուին — կատարելապէս փառաւած է մատնակի դաստատանի վարդապետութեամբ (Տե՛ս Ախեցիք, Սևատ.-Հովկ. 1947), քանի որ Քրիստոս Դատաւոր, ժամանակակից վարդէն վերջնական վճիռը, երկինքի կամ դժոխքի, և այդ վճիռը անմիջապէս կը գործադրուի:

Հաս կուզենք յիշատակել Հայաստանական Եկեղեցւոյ շարականներէն նմոյշներ սուրբերու երկինք գտնուելուն չուրչ: Վերափոխման Տօնին առթիւ կ'երգենք. «Այսօր հրեշտակները երկինք կը փոխադրենք յագական Սրբոյ բնակարանը. մանելով վերին Երուսաղէմ, և զետեղելով զայն Ս. Երրորդութեան քով, մեզի անմատչելի անապական առագաստին մէջ»:

Ս. Աստուածածինը կը փոխադրուի հրեշտակներէն՝ երկինք, «Վերին Երուսաղէմ»՝ անմատչելի առագաստին մէջ, Ս. Երրորդութեան քով»:

Պենտեկոստէն վերջ Ա. Շաբաթ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ տօնին օրը, կ'երգենք նոյն Սուրբին. «Դուն որ հրեշտակներու շարքերուն մէջ դասուեցար, եղիր մեր բա-

րեխօսը Քրիստոսի առջե»:

Ա. Գրիգոր կը դասուի հրեշտակներուն հետ, արդ հրեշտակները երկնքի փառքը կը վայելեն, ուրեմն Ս. Գրիգոր կը վայելէ նոյն փառքը և չսպասեր վերջին դաստատանին, ինչպէս կը կարծէ Փառէն եպիսկոպոսուս:

Ս. Կեւոնդեանց տօնին առթիւ. «Դուք որ բարձրացաք սերպլէներու հոյերուն և քերովլէներու գասերուն մէջ, բարեխօսեցէք Ս. Աստուածոյ, մեզի համար»:

Գ. Սուրբերը երկինքի կատարեալ և անդորր երջանկութիւնը կը վայելեն. ասկէ կը հետեւի թէ անոնց և մեր ազօթելուն մէջ շատ մեծ տարբերութիւն կայ և ոչ թէ, ինչպէս կը հաստատէ Փառէն եպիսկոպոս «Սրբոց հոգիներուն ազօթելը յար և նման է հաւատացեալներուն ազօթելուն, և ինչպէս որ տանց ազօթելուն համար հարկ անհրաժեշտ չէ բնաւ, ոչքով ու գէմ առ գէմ տեսնել զԱստուած, նոյն և աւելի սուրբերուն համար»:

Մենք կ'ազօթենք. բայց որքան պակասութիւններ ունինք. ամէն ատեն կը ընանք ծանր մեղք գործել ու Ս. Աստուածոյ հետ թշնամանուալ. իսկ սուրբերը, կատարելապէս մաքուր են և Ս. Աստուածոյ բարեկամ, անոնք չեն կրնար այլեւ մեղք գործել:

Սուրբերու ազօթքը մերինէն շատ աստրեր է նաև հետեւալ պատճառին համար. անոնք ազօթքի պէտք չունին, և մեզի համար հզօր կերպով կը բարեխօսեն. իսկ մենք կ'ազօթենք նաև մեզի համար: Երկնքի սուրբերուն համար բնաւ չենք ազօթեր, անոնք մեր ազօթքին պէտք չունին, կատարեալ վիճակի մէջ ըլլալով. այլ մենք անոնց բարեխօսութեան կը կարօտինք:

Մանիք... Պատարագի ժամանակ Սուրբ Աստուածածուածոյ յիշատակը կը կատարուի, ինչպէս նաև Ս. Յավհ. Մկարչին և այլն: Ասոր բացարութիւնն այդ է որ այդ յիշատակութիւնը կ'ըլլայ միայն անոնց անունը պատուելու համար, և ոչ թէ Սուրբ աստուածուածոյ... և այլն համար ազօթելու նպատակով:

Նոյնիցեալներուն ազօթքին մէջ կ'ըս-

ուի «Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբ-
բըս քո յաջակողման դասու»։ Ուրեմն,
մեռնողը գեռ դատուած չէ։ Ոչ, այս
ազօթքը քաւարանի մէջ գանուսղ արդէն

դատուած հոգիներուն համար է, ինչպէս
բացատրեցինք ու փաստեցինք քաւարանի
վրայ խօսելով։

ՎԱՐԴԻԱՆ Վ. ԹէթէեԱն,

ՎԱԻԵՐԱԹՈՒՂԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԵԼԻՔՆԵՐԸ՝ ՀՈՌՄԻ Ս. ՊԱՊԻՆ



Կը հրասարակենք այս վաւերաթուղթը ենթագրելով որ տակաւին լրյու չէ ընծայուած։ արդարեւ զայն չգտանք ոչ լէ-ոյի Հայոց Պատմութեան մէջ, ոչ ու է-զովի դիւանական ազրիւրներու կարգին։

Վաւերաթուղթին պարունակութիւնն է հետեւեալը։ Հայոստանի իշխաններն ու մելիքները՝ խոնարհաբար, սրգիական մեծարանոք կը դիմեն կղեմէս ժկ։ Պապին, անոր գթութիւնը կ'ազերուն, որպէսզի ապատուին իրենց կրոծ չարչարանքներէն, կը նկարագրեն Յակոբ Կաթողիկոսի և Եղիազարի հակամարտութիւնը։ Յակոբ Զուզոյեցիի հետ ժողովի կը նստին և կ'որոշեն որ Կաթողիկոսն ու Խորայէլ Օրին Հուոմ երթան հաւատաքի միաբանութեան և օգնութիւն ստանալու համար։ Կաթողիկոսը կը վախճանի ձամբան, Կ. Պոլիս։ Խորայէլ Օրի կը շարունակէ ձամբարդութիւնը դէպի եւըսպայ։ Երկար ժամանակ լուր չունենալով Խորայէլ Օրիէն, իշխանները ժողով կը գումարեն իշմածին։ Եղիազար Կաթողիկոսը յանձն կ'առնէ Հուոմ երթալ հակամակելու համար Ա. Պետրոսի Աթոռին և իշխաններու խորհուրդը յայտնելու Ա. Քահանայապետին։ Սակայն ան չի յաջողիր իշրջառամէն համարան շարունակել «վասն ըռուպիտօ»։ Հետագային չեն յաջողիր Նահապետ Կաթողիկոսը իրենց ծրագրին հաւանեցնել։ Կը նկարագրեն Նահապետի և Ստեփանոսի հակամարտութիւնը ի խնդիր Կաթողիկոսութեան։ կ'ազբան իջմիածնի և Գանձամարի կաթողիկոսութեան։ Վերաբերեանց անկեալ վիճակը կը հազորդեն թէ 19 տարիներու բացակայու-

թենէ յետոյ Խորայէլ Օրի կը վերադառնայ եւրապայէր մելիքներու հետ կը ներկայանայ Գանձամարի Փիլիպպոս Կաթողիկոսին, և անոր հետ ամէնքը ժողովի կը նստին։ Խորայէլ Օրի կը վիճէ Կաթողիկոսին հետ ուղղափառ հաւատաքի մասին, մելիքները կը համոզուին Խորայէլ Օրիի խօսքէն։ և կը յայտաբարեն Ա. Պապին թէ կը հազարակին Հուոմի Ա. Աթոռին։ Տեսնելով որ վէճը կը բանկի, կը հեռանան Գանձամարէն։ Խորայէլ Օրի մելիքներու ցոյց կուտայ Բալաթինոյի իշխանին նամակը հայ կաթողիկոսներու մասին։ մելիքները կը նդունին թուղթին բովանդակութիւնը և Խորայէլ Օրին Հուոմ կը պատուիրակեն լիազօրութեամբ։ Անոր հետ կ'ուզարկեն նաև Մինսո վարդապետը։ Կ'աղերսին որ չնորհի Ա. Պապին ապատուին անհաւատներու լուծէն, կը խնդրեն որ Բալաթինոյին իշխան մը իրենց օգնութեան համարի։ Հաւակ կը յայտաբարեն թէ պատրաստ են հանգանդելու Հուոմի Ա. Աթոռին։ Խոկեթէ այս որոշումին հակամակեն հայ կաթողիկոսները, իրենք քահանայապետական նուիրուկ մը պիտի կանչեն։ և իջմիածնի դնեն։

Յի Քի Փոխանորդ Ար Հայրապետ մեծ և արժանաւառանդ Ար Աթոռափիդ Պողոսի(1) և Պետրոսի, ուղղափառ հաւատայ Հուոմայեցոց և կեղեցականաց և կարգաւորաց վեհապետ Ար

(1) Զեռազիրը կը նրանարակենք նոյնութեամբ, ուստի եւ տառասխալներով։

Ա. Հռոմա
է

Յի Քի Փոխանորդ Սր Հայրապետը մհծ արժանաժառանգ Սր Աթոռիդ Պողոսի և Պետրոսի, ուղղափառ հաւատոց Հռոմայեցաց հեկեղցականաց և կարգաւորաց Վեհապետագ Սր

Մենք Մեծ Հայաստանեցաց իշխանքներս և մելիքներս անարժան մեզաւորքս փափաքանօք անկանիմք ի յոտս քո Սրբութեանդ և համբուրիմք զաջդ և զգարշապարդ արտասուալի և հառաչմամբ, որպէս զանառակ որդին, Հայր սուըրբ, մեզայերկինս և տուաջի քո սր վեհապետ Քի. և ամենայն բան ոչ ելանէ ի քերանէ քրումմէ ընդունելի է տուաջի Սրբաշխն Հօր Այ Ամենակալին, Նունապէս ընդունելի հրամանէլդ առ մեզ: Որպէս Ի՞ ընտրեալ մարգարէից խօսքն հաճու թըւեցան ի սկզբանէ Բանին Այ, նմանապէս բան քո հաճելիք են առ մեզ: Որպէս ԲԺ. առաքելոց քարոզութիւն պիտանացոյ էին մարմնացիլուն Քի, նոյն օրինակաւ պիտանացս է քո Սրբութեան խրտան առ մեզ: Որպէս նորին նուռնդն և պատկերն Այ աներեւութին նոյն առեալ զերով տեսանելի ըստ ընութեան մարգարին, որով եկեալ ի ինդիր մոլորեալ ոչխարին, զոր և գտեալ սիրով ուրախացուց զօրսն վերին սուն օրինակաւ Հայր սր և անձտոելի իմաստութեամբդ և քաղցրաւուսուց գթութեամբդ սփոփեցո զհաւատացեալքս որ կամք ողորմելի ի ժիրն(?) Պարսկաստան ի ձեռնս խամազուժ և ինքնահաւան: առաջնորդացն, մանաւանդ ի ձեռս անօրինաց: Սակաւ արակս մեր ծանուցանեմք քո Սրբութեանդ, Հայր սր, որ յատնի է մեր չարչարանքն ամենայն իրաց և եկեղեցականց: Որպէս Յակոբ Կաթողիկոսն և Եղիազարն անկոտն հետ միմիսնց և տու կաշառս անօրինաց: և վերջն միաբանեցան. և տուաք մենք զպարտքն Յակոբ Կաթողիկոսին բո քսակ. և Եղիազարն այլ առելի քառ քսակն եկեղեցականաց: Յետ սօրա ժողովեցաք ՍԲ. Էջմիածին գաղաքական որ գտ առ քո Սրբութեանդ վասն միտ-

րանութեան ուղղափառ հաւատոց Հռոմաեցաց. և հնազանդիլ Սր Աթոռիդ Պողոսի և Պետրոսի, և պատմել առանձին զիսրոհուրդս մեր. որ մենք ընտրեալ էոք զպարտն Խորացէլն մեր մհծատան որդիի Հայաստանեց ի տօհմէ Պոռօչ իշխանի. և ինք չի կարաց գալ վստահ այլ վստահ անօրինաց. և պատմառ այլ և այլ չի լինելոյ աղագառ. և ընտրեաց փոխարէն զիւր որդին Խորացէլ Օրին և մենք խապուլ արաք որ գտ հետ Յակոբ Կաթողիկոսին առ քո Սրբութեանդ. ի հաստնելն ի կոստանդինապոլիս ոչ կարաց գտանել հնար անցանել վստահ ձեռացն և կայր տառապեալ և տրաում որ ոչ կարաց հասանիլ փափաքանցն զոր ունէր գտնծեցեալ իր սրտի. և փոխեցու առ Ա.ծ վստահ մեղացն և խափանեցու զմեր խորհուրդն և գարձան եպիսկոպոսունքն և իշխանքն յետս: Եւ պարոն Խորացէլ Օրին ի տօհմէ Պոռօչ իշխանի պատմանեալ ժամանակ ինչ երկիրն Փառանըսի և ի յամելն իւրում և մենք յուսահատեալ թէ կորեաւ. և յետ սօրա ժողովեցանք իշխանքս և նոստաք դատաստան Մեծ Կաթողիկոսին հետ ի մէջ էջմիածնոտ. և յանձն էտ գալ առ քո Սրբութեանդ վստահանութեան ուղղափառ հաւատոց Հռոմաեցաց և հնազանդիլ Սր Աթոռիդ Պողոսի և Պետրոսի. և իմացնել զիսրոհուրդս մեր. և ի գալն թէպոպօլիս, ոչ եղեւ հնար անցանել վստահ ըստափիոյ. և գարձաւ յետս և պատմանեալ ժամանակ ինչ վախճանեցու. և յետ սօրա օծին զնահապեալ վրդպն կթղկոս. Զ ամ նստաւ. մենք չի կարացաք. յատնել զիսրոհուրդս մեր, զէրն(?) չունէր սէր և միաբանութիւն հետ մեր խորհրդին. յետ սօրա Ըստեփանոս վրդպն ձուղուեցի կաշառք ասլով ըստափի և էտ հրաման և եկեալ նստաւ էջմիածն: Յետ սօրա Նստապետ կթղկոսն քան զնա այլ առաւել կաշառք ասլով հեթանոսաց և էտ զկաթողիկոսութիւն մինչեւ ծանր պարտատէր եղեւ որ վաճառեաց զանօթս եկեղեցու և հոտուր հեթանոսաց. և արգելեաց զՍտեփանոսն ի բանդ. և վախճանեցաւ ի մէջ բանդի: Եւ միւս Աթոռն Գանձասար սօքա և ըստ նմանապէս այլալում կտ ի մէջ իւրեանց: Եւ

մենք զայտ ամենույն տեսանելով և յօրիւնացն պակասութիւն և եկեղեցայց նուազութիւն տալով: Առաջ ընտրելով և օրինոք զարժանաւորն կու դնէաք աթոռն. հիմի կաշառօք կու յափշտակեն զաթոռս միմիանց: և մենք մնացեր ենք անձար և ողորմելի: Այժմուս գուհանամք առ Ածոր պարոն իսրայէլ Օրին եկն առ մեզ որ ԺԹ ամ էր որ գնացեալ էր ժիր քրիստոնէից վս մեր համար և իմացցեր է զխորհուրդս մեր ի Լոյս Տունն իրան Ալթէս Լէքտոն Փալաթինոսին և մեծ Թագաւորին իփուատուին, որ իրան Ալթէսի գրովնեկեալ թապտիր ի մէջ էջմիածնա իմանալ զվարքս եկեղեցականց չի ճանաչելով զինքն. և եկն առ մեզ և ասաց զպատճառըն. և մենք ժաղովեալ իշխանքս և գնացաք ի Գանծասար. և ասաց պարոն իսրայէլն չիմացնել զխորհուրդս եկեղեցականց մինչեւ ես խօսելու հետ իւրեանց: Եւ նստաք դատաստան հետ ֆիլիպ կաթողիկոսին և իւր համախոն եպիսկոպոսաց ուղղափառ հաւատոյ և ՍրԱթոռին Պողոսի և Պետրոսի և ի Հռոմացոց միաբանութեան. և ի վիճիլ հետ միմիանց բանն մեծացաւ. Եւ ի տեսնելն մեր որ պարոն իսրայէլին խօսքն ծշմարիտ էր որ կու խօսէր հրամանաւ զրոց և ՍրԱթուարանաւ. և ի մեր տեսանել զայլարութիւն կաթողիկոսին և իւր համախոն եպիսկոպոսացն. և մեք իմացաք զճշմարիտն և ամէնքս հնազանդեցաք ուղղափառ հաւատոյ Հռոմա Պողոսի և Պետրոսի և ՍրՎէհապետի: Քի Փոխանորդ և Սր կաթողիկէ Եկեղեցու ուղղափառ հաւատոյ Հռոմացոց: Փիլիպպոս կաթողիկոսն պատասխանի ետ առ մեզ. մեք հնազանդ եմք Սր Պողոսի և Պետրոսի. պարոն իսրայէլն ասաց. էթէ գուք հնազանդ լինէիք ՍրԵկեղեցոյ գուք կ'առնէիք զձեր կարքն ՍրԱթոռիցն Պողոսի և Պետրոսի որպէս զսուրբն Դրիգոր Լուսաւորիչն, որ էառ զկարքն ի ՍրԱթոռիցն Հռոմա. թէ արժան էիք որ կարգի չէիք տալ կաշառք անօրինաց և առնուլ զկարգորութիւն և մոլորեցուցնել զնաւատացեալ ժողովուրդն: Տեսաք խօսքն մեծացաւ, վեր առինք զպարոն իսրայէլն և գնացաք առ մեզ ա-

ռանց իմացնելոյ կաթողիկոսին և եկեղեցականացն: Մենք առ ունէնք եպիսկոպոսաց որ մեր խորհուրդն յատնի չերք⁽⁶⁾որ ակներեւ կաշառք կու յաբշտակեն զմիմիւանց աթոռն. և մենք զայտագանք իւր առն ցէն. և գնացաք առ մեզ և տեսաք ըգդիրն իւր առն Ալթէս Լէքտոնին. որ վր կաթողիկոսացն էր գրած. պարոն իսրայէլին հրամանաւն բացիք կարգացաք. մեզ մեծ ուրախութիւն և ցնծութիւն եղաւ. որ ծշմարիտ իմացաք որ հրամանոց այծ առ տանէն և մեծ քրիստոնէից թագաւորացն հրամանաւն քո Սրբութեամբդ որ լինի արձտկում մեր մոլորական քրիստոնէից ի տալ վկայութիւն հնազանդութեան պարոն իսրայէլին. մենք ծանուցանեմք քո Սրբութեանդ որ է մեր Հայաւատնեացս մեծատունէ պարոն իսրայէլն որ մեզ համար որչափ չարչարանք և նախատիք է քաշեր մեր ժամանակաւն մինչեւ այսօր: Մենք արժան տեսանք և տուաք մեր գլխաւորութիւն. ինչ որ կանէ մեզ խապուլ է: Աջողութեամբն Քի ընտրեցաք մեզ խոստովանահայր Մինաս վարդապետն սր Յակոբս վանից. որ մենք ծշմարիտ իմացաք զբարի խորհուրդն և յատնեցաք զբան մեր. որ ինք խիստ ցաւ ածէր ի ձեռաց ըռոպիս, որ քանդեր էին զիւր եկեղեցին և անօթս եկեղեցոյ զամէն աւարտեալ էին և կայր ինքն տառապետ այսուեկ: Դարձեալ և ասել ի բանից մերոց էառ անձն ուղիղ սրտիւ. և մենք տուաք զգիր մեր ի ձեռա և ուղեցաք հետ պարոն իսրայէլին, որ հասուցանէ զգիրն Տէր Ներսէսին պատարաք մատուցանօղ մեծ թագաւոր իփուատոնին. որ մենք իմացաք զճշմարտութիւն Տէր Ներսէսին որ գիտակ է զխորհուրդս մեր. և մենք ընտրեցաք զիւրանք որ գտն առ մեր Սրբութեան և ծանուցանեն զառանձին խորհուրդս մեր և անկանիլ առ յուտս քո Սրբութեանդ աղաւանութիւն և արտաւելով վս մեր մոլորած քրիստոնէից համար. Հարդ սր ունիմք փափաք և սէր քո Սրբութեանդ. որ լինի որ շարժիս և զթաս քո Սրբութեանէդ որ քեզանով ազատինք Փարաւոնի գերութենէն: Վեհապետ ես մեծ թագաւորաց և իշ-

խանց քրիստոնէից, գթաւ և ազատես զժողովուրդս ի գերի անկեալ ի ձեռս ըստպիս: Հարդ Սր ունիք յուս առ Ած և քո Սրբութեանդ որ այդ պայծառ տանէն լէքտուական Փալաթինս մին իշխան գալ առ մեղ ողորմութեամբն Այ և քո Սրբութեամբդ ի յոդնութիւն առ մեղ, որ լինի միաբանութիւն ուղղափառ հոււառոյ և մեր ազատութեան յան թէ մեր կաթողիկոսքն խոնարհութեամբ և հնազանդիլ և գայլ առ քո Սրբութեանդ բարի և ընդունելի առ մեղ. եթէ ոչ հնազանդին քո Սրբութեանդ Աթոռիդ ոչ է ընդունելի առ մեղ. և մենք կու առնուք Սր Աթոռէդ նուս (1) և կու դնիք էջմիածին Մենք ահ ունիք եկեղեցականց թէ իմանան զայս խորհուրդս զմեղ զամենեսեանս ի սուր սուսերի կու մաշեն: Հարկ էր մեղ որ գալ ոռ քո Սրբութեանդ և դաւն արտասուօք անկանել առ յոտն. և համբուրի զաջդ քո Սրբութեանդ: Ապա անհնար է մեղ գալոյ վա ահից ըստպի: Ապաւինելով առ Ած և տուաք զգիր ձեռաց մերոց մեր Մինսու վրդին և պարոն իսրաէլին որ էր անծանօթ. կու խնդրեմք ի Սրբութենէդ որ տաս կորք և հրաման Տէր Ներսէսին որ գա առ մեղ և լինի վերակացոյ հրամանու քո Սրբութեանդ: Այսուհետեւ մեր աչքն ի ճանապարհն է, կու խնդրեմք առ Ած և քոին արժանաւոր աղօթս որ կատարի այս խորհուրդս քո Սրբութեամբդ:

Մենք անարժան ծառայքս քո Սր-

(1) Nonce Apostolique

բութեանդ դըրինք զմեր կնիքս և ձեռաց գիրս ի վերոյ գրեցեալ այս թղթիս: Ամէն, եղիցի եղիցի:

Ես Հէկազի որդի Փիլիպոս գիրի իմ մօրն (2) և ձեռացս գիրս ինձ զարուլայ:

Ես Մելքոնի որդի Սաքրալ գրի իմ մօն և զձեռացս գիրն ինձ զապուէ:

Ես Պաղտասարի որդի Թաթէսս գիրի իմ մօրն ձեռացնայ գիր ինձ զարուլայ:

Ես Մարտիրոսի որդի Էմիր պեկ գրի զմօն և զձեռագիրս ինձ զապուէ:

Ես Ավլիրի որդի Աղաման գիրի իմ մօրն և ձեռացս գիր ինձ զապուէ:

Ես Աստուրի որդի Սարուխան գրի զմօն և ձեռագիրս ինձ զապուէ:

Ես Նորպէկի որդի Շահնազար գրի իմ մօրն և ձեռացս գիրն ինձ զարուլայ:

Ես Պաղտասարի որդի Մելքոն գրի զմօն և զձեռագիրս ինձ զապուէ:

Ես Շահինի որդի Սուքիսս գիր իմ մհօրն իմ ձեռաց գիրն ինձ զարուլայ:

Ես Նուիրի որդի Օհանէս գրի զիմ մօհրն և զձեռագիրս ինձ զապուէ:

Գիրս գրեցաւ ընկերակութ Ապրէլ Ամսոյ իթ թվին ՌՈՂԹ (1699):

Հաւասոյ Տարածման Փիւան

Clemente XI, Missioni dell'Asia,

Miscellanea varie T. X. ff. 20-121

Բաղեց՝

ՄԵՍՐՈՊ Վ. ԹԵՐՁԵԱՆ

(2) Բնագրին վրայ իւրաքանչիւրին կը նիք դրուած է:

ԼՈՒՐԵՐ ԿԱԹՈՂԻԿԵ ԱՇԽԱՐՅԵ

Վատիկան, 3 Մայիս.— Ն. Ս. Պիոս ԺԲ հաւատարմագիրը կ'ընդունի Պրազիլիոյ արտակարգ և լիազօր գեսպանին՝ վսեմ. Փր. Տէ Գաստելլոյ Պրանգոյ Գլարքի: Դիմելի է որ Պրազիլիս ներկայիս 45 միլիոն կաթողիկէ ընակչութիւն ունի:

30 Մայիս Հուն.— Արա Զելիի տաճարին մէջ, ծովածաւալ բազմութեան մը առ-

ջե, Հռոմի քաղաքապետը աղօթքի բանաձե մը կը կարդայ, որով հոսմայեցի հաւատացեալները Ս. Կոյս Աստուածանի սըրտին կը նուիրուին: Այդ առթիւ կը քարոզէ Հ. Լոմպարտի, որ իտալիոյ բոլոր կարեւոր կեդրոններու մէջ հարիւր հազարաւոր հաւատացեալներ մագնիսացուցած էր բոցալառ հառերով:

Հ ՅՈՒՆԻՍ. — Ս. Եւգինէսոսի տօնին առ-
թիւ՝ կարդինալներու կողմէ իրեն ուղղուած
բարեմազթութեանց պատասխաննելով, Ս.
Պապը օրուան սուրբին գովքը հիւսելէ
ևոք, կ'անդքադառնայ միջազգային թոն-
ութոնին, կը յայտարարէ թէ Ս. Եկեղեցին
երկրիս վրայ ոչ մէկ բանէ կը վախնայ,
հաճոյքով կ'ողջունէ կրօնական զարթօնքը,
կը յորդորէ աւելի քան երբեք արթուն
կինալ և գործել Քրիստոսի և իր Եկեղեց-
ւոյն յաղթանակին համար. կոչ կ'ընէ մո-
լորեալներուն որ վերազառնան ճշմարտու-
թեան լոյսին, գործաւորներու անարդար
և բանի շահազգործումին գէմ կը ծառանայ
և ընկերային բարենորոգումներ կը պա-
հանչէ, ցաւով նկատել կու տայ այն ա-
ւերները, որոնք կը կուտակուին մասնա-
ւորագէն Յունաստան, Զինաստան և Պա-
ղեստին, կը գովէ ու կը քաջալերէ եւրո-
պական ազգերը միացնելու ձեռնարկը,
հուսկ յետոյ կը մազթէ որ 1950ի Սուրբ
Տարին աւետարերն ըլլայ աշխարհիս խա-
ղաղութեան և մարդկային ազգին բարգա-
ւածումին ու յառաջդիմութեան:

«Խաղաղութիւն Քրիստոսի» կարգա-
խօսին տակ մեծ շարժում մը սկսած է
Ֆրանսայի և Գերմանիոյ մէջ, երկու եր-
կիրներու համերաշխութեան համար կա-
թողիկէ կրօնքին հիման վրայ:

Ս. Պետրոսի աշխարհամայր տաճարին
մէջ, Ս. Պապին բարգանքին համաձայն,
ամէն օր Ս. Պատարագ կը մատուցուի
աշխարհի խաղաղութեան համար:

Գերմանիա. — 1939էն առաջ Գերմանիոյ
մէջ կը հրատակուէին 430 կաթողիկէ օրու-
թերթեր և 460 ամսագրեր ու շբաթա-
թերթեր՝ ընդամէնը 11.500.000 օրինակ-
ներով: Ներկայիս կը հրատարակուին 22
շբաթաթերթեր և 37 ամսագրեր՝ 2300000
օրինակներով: Պարբերականներէն 34ը լոյս
կը տեսնեն ամերիկեան գոտիին մէջ, 11ը
ֆրանսական, 9ը անգլիական, 2ը ռուսա-
կան:

Յունաստան. — Մայիս 18ին, Աթէնքի
մէջ կը գումարուի համայն Յունաստանի
կաթողիկէ Նուրիազետութեան Սիւնոդոսը,
որուն աշխատանքները կը նուեն ամբողջ
շբաթ մը:

Սիւնոդոսի աշխատանքներուն կը մաս-
նակցէին իրաւասու ձայնով Արհի. Յովհ.
Ֆիլիքրուչի, Վիճակաւոր Նաքսոսի, Տինո-
սի և Միքոնոսի և Մետրոպոլիտ Եղէական
կղղիներու. Արհի. Մարգոս Սիկալո՛ Վի-
ճակաւոր Աթէնքի. Արհի, Գ. Քալավասի՝
եպարքոս համայն Յունաստանի յունածէս
կաթողիկէից, Արհի. Գ. Բաննոփուլուս՝ Վի-
ճակաւոր Սիրոյի և Սանթորինոյի, Գիրյ.
Յովհ. Ծ. Վ. Խանցեան՝ Առաջնորդական
տեղապահ Յունաստանի հայ կաթողիկէից,
Վերապատուելի Հայր Ամենէ Սրբախալ՝
Վիճակաւոր Կրետէի: Կը բացակայէր Արհի.
Վուչինի. Վիճակաւոր Գորփուի, նոյն օրե-
րուն հիւմնդ ըլլալուն պատճառաւ: Սիւ-
նոդոսի աշխատանքներուն կը հետեւէր որ-
պէս պարզ ունկնդիր, Գերապայծառ ձա-
քոմոյ Թիւթա՛ ներկայացուցիչ Ս. Աթոսի
յԱթէնս:

Ժողովը բացուեցաւ ընթերցումով նա-
մակի մը, զոր տեղույս Առաքելական ներ-
կայացուցիչը ուղղած էր Նորին Սրբու-
թեան Պիոս Փի Քանանայապետին, որ հո-
ճութիւնը աւնեցած էր նոյն օրը հասցնելու
հեռագրով իր Առաքելական Օրհնութիւնը
Սիւնոդոսի մասնակցող հայրերուն, որոնց
կը մազթէր միաժամանակ կատարեալ յա-
ջողութիւններ:

Սիւնոդոսը, մատնաւոր օրակարգի
վրայ, հանգամանօրէն քննեց բոլոր այն
ծանրակշիռ հարցերը որ կը ներկայանային
պատերազմէն վերջ, առնչութեամբ թեմե-
րու վերակազմութեան և հաւատացեալնե-
րուն հոգեւոր և կրօնական կրթութեան:

Սիւնոդոսի փակումը տեղի ունեցաւ
Մայիս 28ին, Յունաստանի Հայ կաթողի-
կէ Առաջնորդարանիս մէջ:

ԹՂԹԱԿԻՑ

Հ ՅՈՒՆԻՍ Երաւանպէմ. — Կրօնական պե-
տեր յայտարարութիւն մը կը զրկեն ոյլ և
այլ պետութեանց Ս. Քաղաքին մէջ գոր-
ծուած աւելուներու մասին, և յատկապէս
եկեղեցիներու և կրօնական չէնքերու կը-
րած վնասները կը մատնանշեն:

Խուսիա. — Սովետական երկիրներու
կեդրոնացման վայրերուն մէջ կը գտնուին
20 միլիոն գերիներ, որոնցմէ 7 միլիոնը

կաթողիկէ են: 10 հազարի կը հասնի թիւը այն կղերականներուն, որոնք այդ երկիր-ներու մէջ ձերբակալուած են:

Հստ ամերիկացի երեսփոխան՝ John Davis Lodgeի, տակաւին 60-80.000 իտու-լացի պատերազմական գերիներ կը գըտ-նուին Ռուսիա:

Հիւսիսային Զինաստանի մէջ այս տա-րի համայնավարները սպաննած են 49 քա-հանաներ, քանդած՝ 25 եկեղեցիներ, 123 եկեղեցիներ «սինեմայի» սրահներու փո-խած են, 183 եկեղեցիներ համայնավարա-կան ակումբներու վերածած, 1079 դպրոց-ներ փակած են, 12 դպրոցներ քանդած, 219 եկեղեցական շէնքեր գրաւած են, 88 շէնքեր քանդած և 245 շէնքեր կողոպտած են:

Իսկ արեւմտեան և հարաւային Զի-նաստանի մէջ բիւրաւոր հեթանոսներ կա-թողիկէ կրօնքը կ'ընդգրկեն, մասնաւորա-պէս Քվանզի նահանգին մէջ:

Ճաբոն եւ Մասրաս մեծ շարժում մը ծայր տուած է դէպի կաթողիկէութիւն: Մասնաւորապէս ճարոնցի մտաւորական դասակարգը քննութեան կ'ենթարկէ նաև քրիստոնէական կրօնքը լուծելու համար օրուան տնտեսական, ընկերային և կրօ-նական մեծ հարցերը: Իսկ կաթողիկէ դըպ-րոցներու մէջ ազատօքն քրիստոնէական վարդապետութիւն կը դասաւանդուի:

Կարօնիկէ Զայնօտափիւու. — Վատիկանի ռատիոյէն զատ, նաև Գերմանիոյ, Աւրու-տըրիոյ, Հոլանտայի, Հունգարիոյ, Խուալիոյ և այլ երկիրներու ռատիոկայաններ կրօնական յայտագիրներ կը գործադրեն:

Զբչի կարօնիկէ կրօնիք մասին. — Ժընե կատարած իր վերջին այցին, Զբչի կա-թողիկէութեան դարձած իր քոյրերէն մէ-կուն կը յայտարարէ. «Այսօր կաթողիկէ եկեղեցին կը ներկայացնէ պաշտպանու-թիւնը մարդկային անձին՝ ամբողջատիրա-կան սկզբունքներու դէմ»:

ԼՈՒՐԵՐ ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԵ, ԹԵՍԵՐԵ, ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԵՐԵ

2 եւ 4 Մայիս. — Ն. Վ. կարդինալ Պատրիարքը կ'այցելէ մխիթարեանց պիք-ֆայտյի (2 Մայիս) և Աշխութի կղերա-նոցները և Զմմառու իր վանքը (4 Մայիս):

6 Մայիս. — Վսեմաշուք կարդինալ կաթողիկոսը սաւառնակով Հռոմ կը հասնի ընկերակցութեամբ Արհի. Պաթանեան Արքեպիսկոպոսին: Օդակայան բարի գա-լուստի եկած էին Արհի. Անտոնինոս Ար-քեպ. Արտաք և Գերպծ. Ռոսոսյ (Արեւելեան Ս. Ժողովի կողմէ), Վսեմ. Շարլ Հելու իր երկու քարտուղարներով (Լիբա-նանի կողմէ), Արհի. Արհի. Սարգիս Արքեպ: Տէր - Արքահամեան և Պետրոս Արքեպ. Քէտիճեան, Գեր. Գեր. Ասսեմանի, Սփայր, Հինոտյ (Արեւելեան հաստատու-թիւններու կողմէ), Լիւռնեան և մխիթար-եան կղերանոցներու տեսչութիւն ու աշա-

կերտութիւնը, Անարատ Յղութեան քոյ-րեր են:

16 Մայիս, Հուն. — Վսեմաշուք և Ամենապատիւ կարդինալ կաթողիկոսը կէս ժամ ունկնդրութիւն կ'ունենայ Ն.Ս. Պիոտ Բիի մօտ:

Նոյն օրը երեկոյեան կ'այցելէ Ս. Պօղոսի մարտիրոսութեան վայրը և մօ-տակայ այն քարայրը, ուր անցեալ տարի Ապրիլ 12ին Տիրամայրը եւեւցած է բողո-քականի մը՝ Պրունոյ Գոռնագիոլայի և անոր երեք դեռատի զաւակներուն, ըսե-լով. «Եմ այն եմ, որ աստօւածային Երրու-դութեան մէջ կը գտնուի: Յայտնութեան Կոյսն եմ: Դուն զիս կը հայածես: Ալ' ներիք է. մտի՛ր Ս. հօսին մէջ, որ երկնաւոր արքունիքն է երկրիս վրայ: Յիսուսի Ս. Մրտին նուիր-ուած ինը առաջին ուրբարներու զերմե-

ուանդուրիւնը, զոր ժամանակին կատարած էիր, ենց փրկեց։ Բայ տեսանողին վկայութեան՝ Աստուածածին ժամ մը կը խօսի իրեն հետ բացատրելով կաթողիկէ ճշմարտութիւնները։ Բողոքականը ընտանիքին հետ գարձի կու գայ։

Ներկայիս քարայրը ուժաստեղիի փոխուած է և մինչև հիմա հարիւրաւոր հրաշքներ տեղի ունեցած են հոն։

Ա. Եկեղեցին տակաւին իր վճիռը չէ տուած այդ երկնային երեւումի մասին։

Վատիկան ՅՈ Մայիս. — Լիբանանի Նախագահին վերընտրութեան առթիւ, Հոգեւոր Տէրը կը հնուագրէ։

Առ Նորին Վահմութիւն՝ Շէշիս Պեշարու էլ Խուրի Պէյրուք

«Նախագահական պաշտօնիդ վերանուրոգման բարեբաստիկ առթիւ կը ներկայացնենք մեր մեծարանքին հետ՝ ջերմինդակցութիւններ, ազօթելով որ Աստուած չնորդէ Զեր Վահմութեան երջանկութիւն և բարգաւաճութիւն սիրելի Լիբանանի»։

ԿԱՐԴԻՆԱԼ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Պէյրուք, 1 Յունիս. — Նախագահին պատասխանը.

Առ Նորին Վահմութիւն՝ Կարդինալ Աղաջանեան։

«Նորհաւորութիւններէն և մազթանքներէն խորապէս զգածուած, անկեղծ չնորհակալութիւններս կը յայտնեմ Զեր Վահմութեան, և առիթէս կ'օգտուիմ յարգանքով հաստատելու այն խիստ նշանաւոր ծառայութիւնները, զորս չէք դադրիր մատուցանելէ Լիբանանի»։

ՊԵՇԱՐԱ. ԷԼ ԽՈՒՐԻ

22 Մայիս. — Պոլոնիոյ Արքեպիսկոպոսին՝ Ծիրանուոր Նազալի Ռոգգայի կարգինալութեան 25 ամեայ տարեկարծին առթիւ սարքուած հանդիսութեանց կը մասնակցի Գերերջանիկ Հոգեւոր Տէրը և բանախօսութիւն մը կ'ընէ եկեղեցիներուն միարանութեան շուրջ։

Ցաջորդ օրը հայրապետական Ս. Պատարագ կը մատուցանէ Պոլոնիոյ աթոռաւնիստ եկեղեցին մէջ, մասնակցութեամբ միսիթարեան հայրերու։

Ժամը 11ին մեծաշուշը հանդիսութեամբ կը պատարագէ յարելեար հայրապետը՝ կարգինալ Նազալի Ռոգգայ, հանդիսուդրութեամբ վսեմաշուշը Հոգեւոր Տիրոջ։ Լատինածէս Պատարագի ընթացքին նոե հայերէն ընթերցուած և Աւետարան կը կարգացուին։

8 Մայիս. — Տաղանդաւոր ջութակահար՝ փոքրիկն վարուժան (11 ամեայ), որ կը վայելէ վսեմ Հոգեւոր Տիրոջ և Հոնորապետութեան Նախագահին համակրանքն ու հովանաւորութիւնը, նուագանդէս մը կու այ ԱԷն ժողէֆ համալսարանի թաւերասրահին մէջ Ն. Վ. Տիրկ. Պեշարակէ Խուրիրի հովանաւորութեան տակ։

13 Մայիս. — Յիսուսեանց ԱԷն ժողէֆ հոմալսարունիք բակէն մէջ Ս. Պատարագ կը մատուցանէ Արհի Կիւրեղ Եպ. Զօհրապետն, ի ներկայութեան 2.100 խոչակիր երկուու մանուկներու, որոնք մեծ ջերմեանդութեամբ Ս. Հաղորդութեան կը մերձենան։ Ս. Պատարագին ներկայ կը գտնուի նոյն Արհի Ցովհ. Արքեպ. Նազեւան։ Երգեցաղութիւնը կը կատարէ «Կիլիկիա» երգչախուումը, ղեկավարութեամբ Գեր. Ցովհ. Վ. Փարթամեանի։

Մայիս ամսոյն՝ Պատրիարքական Տեղապահ Արհի. Կիւրեղ Եպ. Զօհրապետն հովուակնան թուղթ մը կը հրատարակէ, հաղորդելով Լիբանանի Պատրիարքական թեմին և ձեզիրէի իր Վիճակին Ն. Ս. Պիոս ԺԲ Ս. Պապին շրջաբերական թուղթը որով Քահանայապետը կը պատուիէ հրապարակային ազօթքներով Աստուածէ խընդուրել աշխարհիս խաղաղութիւն և Պաղեսաբնեան խնդրի արդար և խաղաղ լուծում։

Արհիապատիւ Տեղապահ Եպիսկոպոսին կոչին համաձայն Պէյրութի Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Հորիփախմեանց, Ս. Ընտանիք և Ս. Ագնէս Վարժարաններու աշակերտները հանդիսաւոր Պատարագի միջոցին Ս. Հաղորդութեան կը մերձենան։ Խոկ Քիսապի, Տերզորի, Գամշլիէի, Հասիչէի և Տերպեսիէի պարոցները թափորներ և ընդհանուր Հաղորդութիւն կը կատարեն, որոնց կը մասնակցի նոե հաւատացեալ ժողովուրդը։

Տերպեսիէ՝ կառավարութիւնը իրազեկ ըլլալով Արհի. Զօհրապեսն գերապայծաւին հովուական թուղթին, սիրայօժար իր մասնակցութիւնը կը բերէ Ս. Հաղորդութեան թափօրին:

23 Մայիս.— Աէն ժողէֆ համալսարանի հանդիսասրահին մէջ կը կատարուի փառատաօնը «Բազմավէպի», բարձր հովանաւորութեամբ վսիմ. կարդինալ կաթողիկոսին և նախաձեռնութեամբ նոյն համալսարանի արեւելեան գպրութեանց կամառին հայոգիտութեան ամբիոնին: կը բանախօսեն Գեր. Հ. Յովհ. Վ. Մըսըրեան (Բազմավէպի կատարած յատկանշական գործը՝ Հայ Ազգի և Հայրենիքի գաղափարական վերակերտում), Վեր. Ե. Քառասունի (Բազմավէպին հայթայթած բանասիրական նպաստը), Պ. Հրաչ Քաջարենց (Բազմավէպին կատարած գրական գերը): Խանդավառ ուղերձ մը կ'ընէ Գեր. Հ. Համազասպ Վ. Ոսկեան, պանծացնելով բազմավէպի մհծամնծ արժանիքները:

Յայտագրին մաս կը կազմէր գեղարուեստական բաժին մը (մեներգ, զուգերգ, դաշնակ, ջութակ, գլարինէթ):

Փակման խօսքին՝ պատրիարքական տեղապահ Արհի. Կիւրեղ Եպ. Զօհրապեսն վեր կը հանէ Բազմավէպի և միսիթարեան հայրերու գործունէութիւնը քրիստոնէական տեսակէտէ և կը մաղթէ որ հայ արժէքներու հետ զուգընթացաբար պահուին ու ծաղկին քրիստոնէական արժէքները:

Դպրոցական հանդեսներ.— 9 Մայիս, Միսիթարեան վարժարանի կողմէ ստրքուած «Մանկական բալէտ» գոլէժ ար լա Սալի մէջ: 16 Մայիս Մեսրոպիան վարժարանի մանկապարատէի հանդէս և 23ին՝ մարզահանդէս: 30 Մայիս, Հոփիսիմեանց վարժարանի մարզահանդէսը: 6 Յունիս, ամափերջի երեկոյթ-հանդէս՝ Ս. Ազնէս գպրոցի սանուհիներու կողմէ և տօնավաճառ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանի մէջ: 20 Յունիս, համերգ Հոփիսիմեանց վարժարանի սանուհիներու կողմէ, գեկավարութեամբ Պ. Բարսեղ կանաչեանի, ամափերջի հանդէս Զահլէի Անարտ Յղութեան Քոյրերու գպրոցը:

Արարատեան բատերաւահին մէջ, Աշ-

րաֆիէի Հ. Կ. Ե. Մ.ի նախաձեռնութեամբ տեղի կ'ունենան հերթական գտասախօսութիւններ երկու շաբաթը անգամ մը: Պ. Վազգէն Այգունի (4 Մայիս) բազմաթիւ Փաստաթուղթերով կը նկազրէ կատաղի հալածանքը, որուն ենթարկուեցաւ կաթողիկէ եկեղեցին՝ նացիսականութեան կողմէ: Գեր. Մեսրոպ Վ. Թերզեան ցոյց կուտայ աստուծաբարանական և պատմական փաստերով, թէ ինչո՞ւ կաթողիկէ ենք (18 Մայիս): Պ. Յակոբ Թորոսեան կը խօսի աղղապահապահման ազգակներու մասին՝ հայ լեզուն, հայրենիքի և կրօնքի սէրը, պահպանումը ազգային արժանապատութեան, պատկ հայ երիտասարդներու միջև, հետաքրքրութիւն աղգային ընթացիկ կեանքին հանդէպ (1 Յունիս): Գեր. Յովհ. Ծ. Վ. կամսարական յորդոր կը կարդայ երիտասարդներուն որ գործեն նուիրումի հոգիով ծառայելով Ս. Կրօնքին, Ազգին ու իրենց միութեան (15 Յունիս): Պ. Հրաչ Քաջարենց կը խօսի նիւթ առնելով «Ոյսուն ու ստուերը Վահան Թէքէեանի գործին մէջ»:

Յունիս 12ին, Հ. Կ. Ե. Մ.ի նոյն մասնածիւղին թատերասէրները մէծ յաջողութեամբ կը ներկայացնեն Մոլիէրի «Երեւակայական հիւանդը», երեք արարուցքեղ կատակերգութիւնը մը:

Աղեքսանդրիան.— Ապրիլ 25ին Միսիթար Արքահօր մահուան արեգարձին առթիւ Ս. Պատարագ և հոգեհանդստեան պաշտօն տեղի կ'ունենան Շիւցի Միսիթարեան վարժարանին մէջ:

Ամափերջի հանդէս մըն ալ կը ստրքուի վարժարանի բալիին մէջ: Տիար Լ. Մաթոսեան կը պանծացնէ Միսիթարն ու միսիթարեան միաբանութիւնը: Վեր. Հ. Տիմոթէոս Վրդ. Տէր-կիւլեան կը յորդուէ տաշկերտութիւնը տապրի կրօնքի և Աղգի գաղափարականով: Խոկ գրական և գեղարուեստական բաժինը ձեռնհասորէն կը կատարեն աշակերտաները:

Բարիգ 23 Մայիս.— Բարիգի Աթոռանիստ եկեղեցիին մէջ հանդիսաւոր պատարագ և հոգեհանդստեան պաշտօն կը կատարէ Գեր. Միքայէլ Վ. Մոմձեան, վաղամեսիկ տաղանդաւոր երաժշտագէտ Գուր-

գէն Ալեմշահի հոգւոյն համար։ Մգասոնին
կը մասնակցին Սիփան-Կոմիտաս երգչա-
խումբը և Ս. Խաչի հոգաբարձութեան
դպրաց գառը։ Յաւարտ պատարագի իմաս-

տալից դամբանական մը կը խօսի Գեր Հ-
Առնակ Վ. Տէր Մոլոչսեան՝ տեսուչ Սա-
մուէլ-Մուրասեան վարժարանի։

Տ Խ Ր Ո Ւ Ն Ի Հ Ա Ն Գ Ի Ս Հ. ԹԱԴԵՈՍ ՎՐԴ. ԹՈՄԱԶԱՆԻ

Միանձն մխիքարեան, անբասիր վաճական, բազմարդիւն դասիարակ, անխոնջ մշակ
հայ զեղիցիկ դպրութեանց, նեմարիս զինուոր Աստուծոյ եւ հայրենիքի։

Ծնած՝ Խարբեղ, 1864ին, աշակերտ Բերայի Մխիքարեան վարժարանին (1874-1876),
տեսչութեան օրով Հ. Մանուկ Վրդ. Քաջունիի, որ զիմի կը դրէ Ս. Ղազար, 1876ին։ Քա-
ճանայ կը ձեռնադրուի 1887ին, զանախութեամբ կատարելէ եք իր ուսումները, առաջնոր-
դութեան տակ սրբակից եւ զիտական Հ. Գարեգին Վրդ. Զարգիանելեանի։

Աւուցից հայ լեզուի եւ գրականութեան Հ. Արտեմ Ղազիկեանի եւ բնկերներուն։ Աշխա-
տակից «Յազմավեպ»ի։ Դասիքակ-ուսուցիչ՝ Խարբեղ, Մալարիա, Մամուրեր-իւլ-Ազիզ,
տեսուչ՝ Տրապիզոնի Մխիքարեան վարժարանին, ինչպէս նաև Վենետիկի Մուրաս-Մաֆայելեան
վարժարանին (մին՝ իր կեանքին ամենեն բեղուն ուղաններէն), մեծաւոր՝ Միլանի հայ Աւանո-
դարանին։

Հեղինակ «Յախազրունի հայ գրաբար ենրականութեան» եւ «Առաջին ժայի ի գրոց բարբառ»
հատուերուն բազմարի ինքնազիր գրաբար եւ աշխարհաբար ենրուածներու։

Թարգմանիչ՝ ի միջի այլոց՝ Պուալոյի (արուես ենրողական, գրաբար). յօրինող՝ կրօնա-
կան, բարյական, կրթական ալազան յօդուածներու։

Աւելի բազմարին անտիպ գրութիւններ, «նախակազրութիւն», «գրազիտութիւն», «պատկեր
ընդհանուր գրականութեան», «նառեր եւ բարողներ»։

Իր աշենքը փակեց՝ զօրացած Ս. Ակեղեցւոյ խորհուրդներով՝ 19 Մարտ 1948ին, այնպէս
նեզօրէն, ինչպէս ապրեցաւ միօտ։

Հանգիս իր վասակաւոր, արդինաւած հոգւոյն։

Ս Տ Ա Ց Ա Ն Ք

Թուրքեն. — Հայաստան Միջ-ցամակային Աւդիներու վրայ, Պէյրուք, 1948։

Հ. Ըսլիաննես Վ. Մըսրեան. — Նիկոլ Աղբալեանի բանասիրական վասակը եւ
մատենագիտութիւնը, 1948, Տպ. «Հայ ձեմարան»ի, Պէյրուք։
Պատգամաբեր, Առաջնորդարան Կարողիկէ Հայոց, Արենի. Ապրիլ-Մայիս-Յունիս 1948։

REVUE AVÉDIK
PATRIARCAT ARMÉNIEN CATHOLIQUE
 (LIBAN) BEYROUTH

ՏԱՐԵԿԱՆ ԲՈՅԱԿԻՒՄ

ԼԻԲԱՆԱՆ և ՍՈՒՐԲԻ
ՕՐԾՈՋՈՎՈՒՄ

8 Լիբան - Ասկի
1 Ա. Զոլլ - Ասկի

«ԱԻԵՏԻՔ» ԽԵՐԻԱՅԱՑՈՒԹԻՉԴՆԵՐ

| | |
|-------------------------------|--|
| Գեր. Արքեպ. Վ. Խորասաննեան | P. O. B. 152, Larnaca |
| Գեր. Գարդիկ Վ. Շատարեան | Eglise Arm.Cath. Suleymanié, Alep |
| » Գրիգոր Վ. Պապկան | 78 Rue Rabelais, Lyon |
| » Աւան Վ. Մարեան | Église Arm. Cath. Bab-Touma, Damas |
| » Մանուկ Վ. Բոյանեան | B. P. 135, Téhéran |
| » Միքայէլ Վ. Մերզիխեան | 36 Rue Gameh Charcas, Le Caire |
| » Միքայէլ Վ. Մումբեան | 10 bis Rue Thouin, Paris V |
| Գերյ. Մերտիչ Մ. Վ. Գաղեղեան | Charcas 3529, Buenos-Aires |
| » Յարուբին Մ. Վ. Մալինեան | 303 Elisabeth St. New York 12 |
| » Յակօր Թ. Մ. Վ. Կրակոսեան | Arm.Cath.Convent, Jerusalem |
| » Յովհաննես Մ. Վ. Զուհաննեան | 86 Rue d'Aubagne, Marseille |
| » Յովհաննես Վ. Նարզաննեան | 206 Ave. de Fré.Uccle-Bruxelles |
| Գերյ. Յովսէփ Մ. Վ. Խանձնեան | Eglise Arm.Cath.Dourghouti-Athénies |
| » Յովսէփ Մ. Վ. Մարուխաննեան | Beyrouth |
| Գեր. Յովսէփ Վ. Գաֆրաննեան | 17 Vicolet St.Nicola da Tolentino, Roma |
| » Պետրոս Վ. Գառուժեան | 31 Sakiz-Aghadj, Bey Oglu, Istambu |
| » Պողոս Վ. Շիրիքնեան | 8 Rue Port-Est, Alexandrie |
| » Մարգիս Վ. Աւզուննեան | Arm. Cath. Church, Bagdad |
| Գերյ. Ստեփան Մ. Վ. Ասէփաննեան | St. Mark's Rectory 140 Robinson St. Philadelphia, Pa. |
| Գեր. Վարդան Վ. Պաղտասարեան | Eglise Arm. Cath. - Hassitché |